



## ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ ՅԱՍՏԵՊ ՆԱՍԱԿ՝ ԳԵՌՐԳ ՉԱԳՐԵԱՆԻՆ (1946-1947)

ՄԻՀՐԱՆ ՄԻՀՐԱՆ  
mihran-min@gmail.com

Այս յօդուածով հրատարակութեան կու տանք Յակոբ Օշականէն (1883-1948) երեք անտիպ նամակներ, յղուած՝ իր մտերմագոյն բարեկամին, իր իսկ բառերով՝ իր «սրտի հատոր» Գէորգ Չագրեանին:

Օշականի կեանքի վերջալոյսին դրուած այս նամակները արժէքաւոր են անով՝ որ անոր անձնական կեանքին ու առողջապահական դժուարութիւններուն առընթեր, կը չօշափեն նաև գրական ծրագիրներ եւ գրական գործունէութեան քառասնամեակի յորելինական հանդիսաւութիւններուն հետ առնչուած որոշ մանրամասնութիւններ:

Օշական եւ Չագրեան եղած են հին բարեկամներ: Չագրեան, իր պատրաստած Օշականի ընդարձակ կենսագրականի յառաջարանին մէջ անդրադառնալով այդ կապին, կը գրէ. «Օշականը կը ճանշնամ իր մանկութենէն, պատանեկորինը՝ նախակորարանի սեղաններու վրայէն, երիտասարդութիւնը՝ երբ ուսուցիչ էր իմ զիւղը Մարմարնը՝ ու իր զիւղը Սէօլէօզ<sup>1</sup>. շափահասութիւնը՝ [1]915ի աղետէն առաջ ու վերջը, արտազարդէ վերջն ալ երբ 1937ին կարուածահար՝ իր հայրենակիցներու հրաւերով ամէն օր միասին եղանք երեք ամիս շարունակ, Փարիզի մէջ: Ուրիշն կէս դարու բարեկամութիւն մը, մտերմութիւն մը, եռքայրութիւն ոն նոյնիսկ»<sup>2</sup>: Իսկ այլ առիթով կը հաստատէ, թէ՝ «Կը ճանշնայի Յ. Օշականը իր մանկութենէն՝ Պրուսայի նախակորարանի գրասենաններէն, որ կը նատէինը քով բովի, երբ ես տասնմէկ, ան հազի տասնը երեք լրացուցած էիմը»<sup>3</sup>:

Օշական եւ Չագրեան դասընկերներ եղած են Պրուսայի մէջ 1897էն սկսեալ ու այդտեղէն ծնունդ առած է իրենց մտերմութիւնը: Մանօթ է որ Օշական, երբ իր «Առաջին Արցունքը» գրութեան պատճառով կը հեռացուի իր զիւղի՝ Սէօլէօզի դպրոցի ուսուցիչի պաշտօնէն, Չագրեանն է որ կը համոզէ իր ազդեցիկ հայրն ու զիւղի քահանան, որ Օշական դասաւանդէ իրենց զիւղին մէջ ու կը յաջողի: Օշական երեք տարի, 1903-1906 կը պաշտօնավարէ անդ:

Նամակներուն հասցէատէրը՝ Գէորգ Չագրեան ծնած է Օշականի ծննդավայր Սէօլէօզէն ընդամէնը 12 քիլոմետր հեռու գտնուող Մարմարնը զիւղը, 1885ին: Աւարտած է ծննդավայրի ու Սէօլէօզի Ազգային Վարժարանները: Աւարտած է Պրուսայի հայկական եւ Խոտափէ պետական վարժարանները, ինչպէս նաև տեղւոյն Շերամաբուժական Բարձրագոյն Վարժարանը Ճամբորդած է Կովկաս՝ հաստատուելու միտումով, բայց Պոլիս վերադառնալով մնացած է այնտեղ 1908էն մինչեւ 1913: Նոյն տարիներուն ան վայելած է մտերմու-

թիւնը Մեծարենցի, Գեղամ Բարսեղեանի, թժ. Տիգրան Գասապեանի, անոր տիկնո՞ց բժշկուհի Օֆելիայի եւ ալլոց:

Համաշխարհային Առաջին Պատերազմի օրերուն, զինուորագրուած ու զրկուած է Կելլպոլու, իրեւ սպայ օսմանեան բանակին: Զինադադարին, գիւղ վերադառնալով, իմացած է՝ թէ Եղեռնին զոհուած են գրեթէ բոլոր հարազատները՝ մայրը, կինը, տղան, աղջկը եւ վեց քոյրերը՝ իրենց ամուսիններով ու զաւակներով: Աւելի ետք, անցած է Զմիւռնիա, Ռումանիա, Գերմանիա եւ Յունաստան, ուր քանի մը տարի ծառայած է Կարմիր Խաչին ու Նպաստամատոյցին: Դէպի Նիւ Եորք կարճ ուղեւորութենէ մը ետք, վերջնականապէս հաստատուած է Փարիզ ու կրկին ընտանիք կազմած:

Աշխատակցած է Փարիզի Ժառանձն, Գահիրէի Յուսաբերին եւ Պոսթոնի Հայրենիքներուն: Գրած է առաւելաբար «Երկիր»ի կեանքէն առնուած պատկերներ, ազգագրական բնոյթի պատումներ, ժողովրդական հեքիաթներու մշակումներ, յուշագրութիւններ եւն. («Թաղոս Ալբար», «Զատկի Պար», «Նոր Փեսան», «Կաղանդի Պատմութիւն»): Ունի նաև թղթակցութիւններ: Բաւական հարուստ նիւթ հաւաքած է Սէօլէօզի պատմութեան մասին:

Զագրեան բազմաթիւ առիթներով գրած է Օշականի մասին. 1947ի Մայիսի 17ին, յաջորդական 17 թիւերով, Ժառանձն մէջ սկսած է տալ անոր մանրամասն կենսագրականը՝ «Յակոր Օշական (Իր Յորեւեանին Առիթով)» խորագրով, որ արտատպուած է Յուսաբեր ամսագրի (1947) եւ այլ թերթերու կողմէ:

Աւելի ետք, կրկին անդրադարձած է Օշականի կեանքին ու գործին՝ «Յակոր Օշական (Իր կեանքն Ու Գրականութիւնը)» խորագրով յօդուածով, ուր տուած է 1901-1906ին՝ Մարմարնքի մէջ ուսուցչութեան տարիներուն Օշականի գրած շարք մը արձակ ու չափածոյ անտիպ գրութիւնները եւ Օշականէն իրեն յդուած քանի մը նամակներ<sup>6</sup>:

Ունի գրութիւն մը՝ «Օշականին» խորագրով<sup>7</sup>, ինչպէս նաև այլ գրութիւն մը՝ «Նամակ Փարիզէն. Օշականի Յիշատակին Պանծացումը Փարիզի Սէջ» խորագրով<sup>8</sup> եւ վերջապէս՝ «Գուշակ Տէրվիլը» վերնագրով գործ մը, որմէ հատուած մը արտատպուած է մասամբ Օշականի նուիրուած Բագինի մէկ թիւին մէջ, ուր չէ յիշուած սակայն թէ ուրկէ կատարուած է արտատպումը<sup>9</sup>:

Օշական եւ Զագրեան ունեցած են տասնամեակներու վրայ երկարող նամակագրական կապ. Մեզի ծանօթ Զագրեանին յդուած Օշականի առաջին նամակը կը կրէ 20 Հոկտեմբեր 1899 թուականը<sup>10</sup>: Իրենց նամակագրական կապին ակնարկելով, Զագրեան առիթով մը գրած է, թէ՝ «Այլ ստանայի իր նամակները տասնըինց օրը անգամ մը...»: Հակառակ փոխանակուած նամակներու արքան մեծ թիւին, անոնցմէ ընդամէնը քանի մը հատ լոյսին եկած է ցարդ:

Զագրեան ասպարէզով եղած է առեւտրական:

Մահացած է Փարիզ, 21 Փետրուար 1958ին:

Հոս տրուող Օշականի նամակները հրատարակութեան կու տանք նոյնութեամբ, առանց մեր կողմէ որեւէ միջամտութեան:

Մանօթագրութիւններուն հետ կապուած որոշ ստուգումներու համար դիմած ենք Մարկ Նշանեանի կազմած Յակոր Օշականի Մատենագիտութիւն հատորին (Լոս Անձելը, 1999):

Հրատարակուող նամակներուն բնագիրները կը գտնուին մեր մօտ:

Իմ սրտի հատոր Գեղրդս,

Հիմա առի նամակդ: Տասը օրէն: Ուրեմն կրնաճը ապրիլ քանի որ բրակցութիւնը այսքան դիրացած է: Այնքան շատ քաներ քսեր ես ինձի բուղբի մէջ: Ես ալ ունիս այնքան շատ քաներ: Ուրեմն

ա)- Տղող խնդիրը: Գրեցի արդէն Առաքելին: Եթէ երբեք այս տարին անցած նկատուի, զալ շրջանի համար անհրաժեշտ է որ տղաքը<sup>12</sup> ըլլան Բարիգ: Մտածեցէք ու ըստ այն առեք անհրաժեշտ քայլերը:

բ)- Յուզիշ է կոչող առողջութեանս վրայ: Գիտեմ որ վտանգի հետ կը խաղամ, քայլ նորիս մէջ Նարուգոյնուսուրի արձանին նման կանգուն է Պալգագը<sup>13</sup> որ իմ հիւանդութիւնն ուներ: Մտիկ շրատ թիշկաներուն ու կ'ապրի այսօր: Ես կը տառապիս ընելիքիս ահաւոր ընդարձակութեան պատկերին դիմաց: Կարդաս պիտի անշուշտ Հաճապատկեռը<sup>14</sup> ու պիտի զգաս թէ ինչ հզօր կիրք է այդ էջերը քշողը: Ալ առողջութիւն, հանգիստ մարդու պէս ապրիլ իմ բառարանէն շնչուած քաներ են: Կան տակաւին Մնացորդացին<sup>15</sup> տասը հատորները որոնք պիտի գրուին: Ու կայ տակաւին Իմ վեպը<sup>16</sup> որ տպեալ քանի մը հազար էջ կը լեցնէ: Այս ահաւոր ճնշումին տակ օրերը կ'անցնին: Ժամ մը ժամուկէս միայն աշխատանք կը ներեմ իմ ուղեղին որ կը տքայ բերին տակ ու ինձի կ'իմացնէ վտանգը. Սեղանս վերածուած է պտուի, խոտի, ջուրի: Կեանը իմ շուրջն է, տղոց կերպարաններուն վրայ: Անոնց ապրիլը ինձի կը բաւ:

զ)- Յորելեանին համար խանդավառութիւնը անհրաժեշտ էր. ուրախ եմ ստեղծելու վրայ ես զայն: Հոգ տար որ իմ հայրենակիցները մէկ ճակատով ներկայանան: Թող բոլորը համոզուին որ մեր գիտը ազատուած է ընդմիշտ, որքան ատեն որ հայերէն գրող ու խօսող մը կայ, Սէօլօօցի Օշականին գործը կը խօսի այդ մարդուն: Ու այս գործը իրենք են<sup>17</sup>:

դ)- Չեմ միջամտեր թու կարգադրութիւններուդ. հոգ տար միայն որ Յորելեանին շուրջը չգոյանայ ոչ մէկ պատակուում: Ազգային իշխանութիւնները, կուսակցութիւնները, գրական խմբակները պէտք է եղբայրանան իրարու, իրենցմէ վեր զգացումի մը մէջ որ ամրողական գործն է Օշականին: Բարիգ ատոր երազը ապրեցանք իմ հայրենակիցներուս հետ: Այն ատեն դեռ կը պակսէր Հաճապատկեռը: Դուն գիտես որ դէմ եմ եղեք Յորելեաններուն. իմ գիշումը. - ահա թեզի արդարացումը: 7000 էջ<sup>18</sup> ձեռագիրի քախտը կապուած է այդ գիշումին որ կրնայի շրնել: Քայլ գրելէ Վերջը: Ու դուն գոնէ գիտես թէ ինչ է գինը այդ թիապարտութեան: Ուրեմն կը յայտարարես. ոչ իսկ սու<sup>19</sup> մը Օշական կը գիշի ընդունիլ յորելեանի գումարէն, զայն ամրողջութեանը ըլլալով յատկացուած իր գործին տպագրութեան: Հաճապատկերին մէջ Միասրեանին<sup>20</sup> վրայ տեղ մը դրուաց մը տուած եմ: Այդ մարդն ալ դիմած է ատենին ժողովուրդին որպէսզի օգնեն իրեն, իր գործը իրատարակելու: 150 ուկի հանգանակած են ու տրամադրած: Դէպէրը այնպէս մը կը դասաւրուին որ գործը լոյս չի կրնար տեսնել: Միասրեան այդ բուականէն վերջ տակաւին տասնեակ մը տարի կ'ապրի, ժամը զրկանքի մէջ, անօրի ու լրուած: Մահուան օրը մարդիկ կը զտնեն այդ 150 ուկին արողի մը ուղին կապուած ծրարի մը մէջ: Վսն ծերունին այնքան խորունկ կը զգար մեր բարեգործութեան զարհութանը:

ե)- Զիս պահեցէք տեղեակ յորելեանի գործունեութեան: Կը գրես որ ներկայացումը շօսն<sup>21</sup> է կազմելու հանդիսանքին: Այդ մեկ օրուան մեջ ատիկա կարելի չէ: Կը մտածեմ որ հանդիսանքները ունենան երկու եւեն determiné<sup>22</sup> մասեր: Մէկը թիշ մը ակադեմական հանդիսանքը: Ուր խօսէին Օշականին վրայ, իրենց գիտցածները: Զիս իրեւ մարդ ներկայացնելու պարտը պիտի իյնար վրադ<sup>23</sup>, քանզի ոչ որ կրնայ այդ դերը կատարել թեզի շափ ու պէս: Սի վախնար: Երբ եղես քազմութեան առջև ու յիշատակներդ քանաս, Մարմար ճրգէն... մինչեւ Քարիզ, արդէն կեանքին հետն եւ ու մարդիկ մտիկ կ'ընեն: Ուրիշ մաս մը պէտք է յատկացուի Օշականի խաղերէն մէկուն թեմադրումին: Ես կը թելադրեմ կրկին Երկինքի ճամրով<sup>24</sup>: Զայն յարդարելը, թեմական ընելը շատ դիրին: Տեսիր Ծահիսարունին<sup>25</sup> ու յայտն իրեն իմ մտածումը: Երբ այդ խաղը վերածուի իր կշռին, այսինքն վերցուին իրմէ գրական բաժինները ու ծգուի միայն տուաման, կ'ընէ անհկա ահաւոր տպաւորութիւն: Օշականը մէկ հարուածով հասած կ'ըլլայ իր ժողովուրդին: Ուրեմն յոյս ունիս որ ամէնէն իրաւ Օշականը Քարիզը կը տեսնէ: Գաղութներուն մէջ թեմական այդ ուժերը չի կարելի ճարել: Ընզ տեսնեմ Գէորգ, երբ պէտք ըլլայ ես կը գրեմ Նշանեաններուն<sup>26</sup>: Տիկին Սիրուիի Նշանեանը չի կրնար մոռնալ իր ուսուցիչը, Քերայի Օշականը: Անգամ [նը] որ որոշումը կայացներ ես կը գրեմ անիրածնչար Նշանեաններուն: Այսպէս թերեւցած, խաղը կ'ըլլայ յաղթանակ մը: Ինձի պիտի պատասխանես կարելի եղածին շափ շուտ:

Զ- Ահա թեզի տեղեկութիւններ

ա)- Կազմակերպուած է Հալէար, լման երիտասարդութիւնը եւ ազգային իշխանութիւնները ծրագրած են փառաւոր քան մը ընել<sup>27</sup>:

բ)- Պէյրութի մէջ կարողիկուող յանձն առած է յորելեանի պատույ նախագահութիւնը<sup>28</sup>:

գ)- Եզիպտոս պիտի տօնեն ազգային իշխանութենէն հովանաւորուած յորելեան մը<sup>29</sup>:

դ)- Կազմակերպուած է Կիպրոսը, շատ զօրաւոր կազմով մը<sup>30</sup>:

ե)- Ամերիկայէն գիր առի որ պիտի կատարուի կարելին<sup>31</sup>:

Ահա առայժմ գիտցածներս: Պատեստին պիտի տօնէ հաւանարար Փետրվարին կամ զատիկէն վերջ: Իմ պաշտօնի ըլլալուս պատճառաւ էր որ աւելին չկրնամ գրել: Միս կողմէն կը վախնամ ալ: Անցած շաբթու մշակութային միութեան մը մէջ Ծառուկեանի<sup>32</sup> Հյ օան Երեւանէն<sup>33</sup> տասնինգ տող կը բացարեի: Այնքան յուզուեցայ որ լման ունկնդիրները լացին, ամենէն առաջ անշուշտ ես: Ու դուն զիտնալու ես որ յուզումը թոյն է իմ հիանդութեանս նոյնիսկ անարցունք ծեմին տակ: Կը կարծեմ թէ պէտք է ներկայանալ, իրեւ հայ գրագէտ, այս ժողովուրդին, հանդէսի պահուն: Անցեալ տարի թիշ մնաց մեռնէի Ապրիլ 24ի սկահանդէսին երբ ելայ թեմ ու կանչեցի Վարդուժանն ու Գեղամը, Զարդարնամն ու Զօհրապը<sup>34</sup>: Հանդիսականները քար դարձան ու շէին կրնար զավել իրենց արցունքները: Գիտես թէ ուր է դժուարութիւնը: Այդ հանդէսներուն մէջ ուրիշները չէ որ կ'ոգեկոչեն: Ու Օշականը կեցած է խօսրի, շուկայի մը պիտի մտածեր, քանի մը որուշ փրցնելու համար... :

Ե- Ծանր գործեր են թէ Սփինոր<sup>35</sup>, թէ Համապատկերը: Տիկին Սիրանը<sup>36</sup> կը գրէ թէ չէ կրցած կարդալ: Այս, զիտնալու է որ գիրքեր կան որոնք պէտք է վերցն սկսուին: Ըեզի դրկաներս երկուրն ալ այդ տեսակ գիրքեր են: Համապատկերը պիտի սկսին Օսեանէն<sup>37</sup>: Սփինորը գրուած է միայն ու միայն քա-

նաստեղներուն համար: Ու տիկին Սիրանը պիտի գտնէ իր ուզածը եթէ սկսի Սփիտրին վերջին գլուխէն որ կարծեմ ցտեսութիւն վերնագիրը կը կրէ: Այն առն պիտի սիրէ իր հեմշտրին<sup>38</sup> որ շատ իրաւ բանաստեղծ մըն էր<sup>39</sup>: Դուն ալ քայէ Սիրանին ճամբռվը: Պիտի կարդար Համապատկերը Օտեանինէն վերջ,  
...<sup>40</sup> մը պէս նետուելով Պատուելին ուշրով: Ստացած եմ, բացառաբար տար խօսքեր, Համապատկերին համար: Շատ պիտի ուզէի տարի նը առաջ տպուած եւ սպառած Հայ զրականութիւն<sup>41</sup> հատորն ալ որկել: Բայց շոնիմ: Սփիտրը որկեցի թերթերուն ու բարեկամներուն որովհետեւ իմն էր: Համապատկերը վաճրինն է: Պարտաւոր իի որանով զնել ու որկել: Թող Լետոն<sup>42</sup>, Շաւարշը<sup>43</sup> ըլլան ներողամիտ: Բիւզանդին<sup>44</sup> ալ կ'ըսես որ կը յարգեմ իր կամքը:

Ը)- Այս ամսու կը սկսի տպագրուի Վեհայութիւն մը,<sup>45</sup> Ծոռուկնանի Թուոքան Երեւանին իրեւ յառաջարան: Պիտի գործածեն ծախելու համար յորեւեանի օրերուն: Գրուած է տար, խոր, իրաւ, կրորվ ու մեծ յուզումով:

Թ)- Յունվարին թերեւս աւարտեմ Ապու Ալան,<sup>46</sup> արար բանաստեղծութեան վրայ ոստումնասիրութիւն մը զոր սկսայ պաշտօնական մարմնէ մը առած իրաւերովս: Իրաւ զործ մըն է, Սփիտրին կրկինը ծաւալով: Վեհայութիւնն ալ Սփիտրէն աւելի է արդէն: Կը տեսնես որ կեցած շոնիմ: Ամէն շարքու կը հասնին զիրքեր: Պարտաւոր եմ զնել իմ տպաւորութիւնները, ընել թելադրանքներ: Կը մեղքնաս: Ու ատ ալ ուրիշ սպառում: Գրելը - նամակ թէ Համապատկեր - նոյնն է ինձի համար. ժամանակի հարց մը: Ու տակաւին կը սպասեն Մնացողողացը: Խմ վեպը, խաղերը:

Ժ)- Պատիկը կը մեծնայ:<sup>47</sup> Տասը տարեկան եղաւ: Վահեն շրեղ երիտասարդ: Կը գրէ, կը խօսի (անցած շարքու ներկայացուցեր է շորք էնզորին, ու մարդիկ հիացումով հետեւեր են իր խօսքին) ու ելեբորական ֆապրիզին մէջ կ'աշխատի լաւ մերանիսեան մը ըլլալու: Եր վաստակը եւ իմը տունը կ'ապրեցնեն: Անահիտը<sup>48</sup> վարիչն է անզիական մեծ հաստատութեան մը (Պըրքիշ Գառնասալ կոչուած որ անզիական մշակոյթին պրոպականդը կ'ընէ Սիզին Արեւելքի մէջ), յարգուած ու կարող տիկին մը: Արաքսին<sup>49</sup> մտած է, կամ մտնելու վրայ [է] գերութեան շրջանը:

Ու, Գեղրդ, կեանքն է որ անցած է հոլովներէս:

Հիմակու հիմա ցտեսութիւն:

Նայէ որ ներկայացման հարցին համար արագ շարժիք:

Սիրով  
Օշական

բ.

1947 Յունվար 1  
Երուսաղեմ

Սիրելի Գեղրդ,

Տարիին առաջին օրն է: Առաջին ալ նամակս կը բանամ թեզմով: 26ի նամակդ առի 5 օրէն: Խնչակս միշտ, այս անզամ ալ անիկա լեցուն է շահեկան հարցերով: Ըստ սկզբութեանս, կը բաժնեմ զանոնք, կարելի եղածին շափ յստակ պատասխանել կրնալու համար:

Ա)- Գրողներու միութեան նամակը<sup>50</sup>: Կասկած շոնիմ թէ մեծ մասը, այդ միութիւնը կազմող գրողներուն հակառակ է ինձի... ջրհեղեղէն: Հետեւարար

ես տուեր եմ իրենց այդ իրաւունքը: Թերեւս միամտութիւն նման տրամադրութեամբ տողորուած միտքերէ սպասել հոգեկան ազնուութիւն: Բայց կը խորիիմ թէ մարդկային զգայառանք մեր մէջ կրնայ նուազի, թիշ՝ անզամ մեռնիլ: Կատարուածը անորակելի խարդախութիւն մըն է, խարերայութիւն մը: Բարիգի գրողները պարզ Վկայութիւնը կարդարով պիտի զգան ատիկա: Այն ատեն պիտի հանդուրժե՞ն որ Սորիոյ բովիկ լազրոներու սարքած քապար<sup>51</sup> իրենք ալ ըլլան ստիպուած վաւերացնելու: Այս կէտև է որ պարտաւոր են լրջութեամբ նկատի առնել: Տրէֆիսի<sup>52</sup> քաղաքը պատմական է արդարութեան, մարդկութեան զգայարանքովը: Ին դիմումը ստուեներու դիմում մը չէ: Ին ամէնեն կատաղի հակառակորդներս առնուազն մարդեր են: Հրաշին<sup>53</sup> կը կարդաս այս տողերը ու դարձեալ զինքը կը հրափրես մարդկութեան: Յետոյ, յստակ հասկցուր բոլորին, հայրենի առածը որ կ'ըս «սաստկած է շր զայլեն չի վախնար»: Գրեր եմ Ամերիկայի, Եգիպտոսի ուսմկավար բարեկամներուս որոնք օրակարգին հետեւելու պարտքը նախընտրեցին իրենց խոհին ձայնեն թէ աքոնիր պօմպու ալ յարձակեն վրաս, դարձեալ կը պահես իմ վճիռները աննահանգ, երբ հարցը կը պատկանի գրականութեան: Աշխարհի մէջ ուժ չեմ գտներ զիս շեղեւլու ընդունակ իմ համոզումներտն: Հոն ուր արժէր կայ, ես ոչ որէ հրահանգ, հրաւեր կը սպասեմ: Մէջտեղն է գրական իմ բովանդակ անցեալը:

Բ)- Սիոնէն արտատպուածը Արեւուտքի մէջ<sup>54</sup>: Պարագան կը կրկնէ Ծառուկեանի եղանակը: Ան ալ Վկայութիւն մըէն հատուած մը հրամցոց Նայինիի մէջ<sup>55</sup>, փորորիկը ստեղծու: Ու ընտրուած հատուածը կը ներկայանար ինքնազմու: Սիոնի մէջ կտորը Արեւուտքի մէջ արտատիպուածին առնուազն տասնդ հինգ անզամն է, Օռն Օռերունի<sup>56</sup> վերջին պատկերը, Պատգամ վերնագրուած<sup>57</sup> որ Լուսատքի իր ժողովուրդը կը հրափրէ արդարութեան, եղրայրութեան, ազատութեան, մոռնալու մեր պատմութեան մեծ շարիքը, անմիտութիւնը ու խանդավառուելու հայ հայրենիքին հաստատ իրողութեան մէջ: Եթէ Արեւուտքին արտատպումը զետեղուի ամրողութեան մէջ, միտք պիտորող զգացումը երբեք չի ծագիր: Հեյ, Գեղոգ, տղաս: Օշականը մանուկ չէ: 1944 ին երբ կարողիկոսի կողմէ պատուիրակներ եկան, յայտարարեցին թէ Օշական դատապարտուած դաշնակ մըն է Երեւանի աշրին ու անուղակի ինծի հաղորդեցին որ ոչ մէկ բան կրնայ փոխել այդ վճիռը: Ու ես ծանօթ եմ պետական թէներուն որոնք ամենէն անողորը կ'ըլլան, վասնզի անձեն ալ վեր են: Այսպէս ըլլալէ, դասաւորուելէ վերջ, մանկամտութիւն պիտի ըլլար Երեւանը դարպասել: Բայց անխելքութիւն, անմարդկութիւն ինծի հանդէպ առնուած այդ վճիռին պատճառով՝ անտեսել իմ ժողովուրդին իրական բարիքը: Կը հաւատամ թէ քառորդ դար վերջը Ֆրանսայի հայութենէն ոչ մէկ հայ կ'ապրի ծովումէն: Ու ասիկա այսպէս սիհիութիւն հաճար ալ: Ազատումը կարելի է միայն ու միայն Հայաստանով: Ու ով որ անկէ դուրս է, դատապարտուած է անարգ մահուան, իր ժողովուրդին համար: Ահա ամրող տուաման: Ու ասոր կը հետեւի միս զայրոյթը: Այսրան յստակ այս վճիռէն վերջ, ինչպէս կ'ըլլայ որ Հայաստանի մարդերը, զաղութերու արլորները չեն ծավեր, ըներ հետի գերութեան մազաղաթերը ու երեսրաց չեն ողջագուրեր զիրար, հայրենիքին երջանկութեան մէջ: Ահա տիրական զգացումը: Օռն օռերուն ը գրուած է փորորիկեն առաջ, ապրիլի նահատակներուն հանդէսի մը համար: Կը բաղկանայ չորս պատկերէ: Կորողի մը շուրջ դասական շօւսը<sup>58</sup> արեան

տռամային որ Սիմեոնիկին<sup>59</sup> թերնիքովը կը պարզէ ապրիխան նահատակութիւնը, ոգեշնչելով մեռելները: Ու կուզան մեռելները լսելու համար ողջերը: Մեռելներն են ապրիխան մտաւրականները, շատ բափանցիկ՝ Վարուժանը, Զօհրապը, Տաղաւարեանը, որոնք կը խօսին մեր ժողովուրդին յախտենական հաւատքէն: Կը յայտնեն թէ իրենք երբեք չեն մեռած: Իրենց արինն է որ ստեղծած է... Երեւանը, արդի Հայաստանին փառը: Ոչ մեկ դաշնակ, հնչակ, ումկավար ակնարկութիւն: Լուսաւորիչը երկինքէն կը կանչուի մեծ հոգեհանգիստի մը: Ու կը կարդայ իր պատգամը որ կը փակէ խորհուրդը: Ահա նիւթը: Անգրութիւն անգրութեանց ատոր ետևէն ալ դաշնակը գտած ըլլալ յաւակնի: Ու կախաղան բարձրանալ ինձի համար աւելի դիւրին է քան այդ համահայկական զգացումը մենաշնորհի վերածել աս ու ան կուսակցութեան: Հայութիւնն է Խորհուրդին տիրական մորիֆը: Ու այսքան: Կ'ըսես Վրդովեալներուն որ Օշական չի կրնար նահանջել, վասնզի իր երկերուն եւ արարքներուն մէջ ուզած է միայն մեկ քան ու ատիկա իր ժողովուրդին ազատութիւնն է: Գիրը ընդիհատուեցաւ որովհետեւ մեր տպարանը իիմա օրացոյց կը տպէ ու գրաշարը բռնուած է այդ գործերով:

Գ)- Լ.Չ. ի<sup>60</sup> գիրը կարդացի, գրեցի ալ իրեն, խնդրելով որ իրեն պահէ: Խորը սա է նամակիս: Ըրած է յանդուզն քան նը ու իր իին ընկերները հանած է իրեն դէմ<sup>61</sup>: Բայց անցած է աւելի անդին, իր նոր ընկերներն ալ իրեն հանդեպ զինելով, վասնզի Օշականին ճակատազիրը կը տեսնեն իր մօտ: Պիտի ենքարկուի յարձակման համայնավարներէն որոնք երբեք չեն հանդուրժեր ըննադատութիւն: Գիրը կարդացի, թէեւ ծայրէ ի ծայր խնդրական, քանի որ հարցերը որոնց մօտեցած է, դեռ չեն հանգչած: Գրեցի իրեն որ սխալ էր 1915ը վերագրել կուսակցական անպատրաստութեան: Յիշեցուից թէ 1922ին յոյները դաշնակ չունեին, 1925 թիւրտերը դաշնակ չունեին ու... ընաջնջուեցան: Իրեն կը հասկցնես իմ խնդրանքը իմ նամակը չօգտագործելու:

Դ)- Արեւմուտը ինչպէ՞ս պիտի յաջողին իրաւ օրկանի մը վերածել: - Ահա ինձի մտահոգութիւն տուող հարցը: Մեսրոպը<sup>62</sup> քաղաքական ջիղ ունեցող գրի նըն է: Քօլատը<sup>63</sup> գրական: Հ. Պերպերեանը<sup>64</sup> գրօսաշրջիկ որմէ ոչինչ կրնայ մնայուն դրւս զալ, հակառակ իր մեծ պատրաստութեան, վասնզի ինք ամբարտաւանութեամբ մը վիրաւոր էր տակալին... Պօլսէն: Ուր հակառակ էր ինձի. առանց զիտնալու ինչո՞ւ: Հայաստանեան ճակատէն ոչ մեկ գրող կրնայ իրեն նպաստ թերել: Սարաֆեանական<sup>65</sup> վերլուծումները շատ թիշերուն կը հասնին: Հանդէս նը պատահականութեամբ չի կրնար քալել: Որոնք են իր gagné<sup>66</sup> աշխատակիցները: Ի՞նչ է այդ Կիլիկեան միութեան ծրագիրը: Պիտի կրնա՞յ հայուննիքին եւ սփիտուրին մէջ կապի դեր մը փառասիրել. փարատելու համար Երեւանի մէջ տիրող հակասական զգացումները սփիտուրին: Կ'ընդունին որ ոչ մեկ դաշնակ գրագէտ չէ հակառակ ներգաղթին: Այս ճշմարտութիւնը պիտի յաջողի<sup>67</sup> հասկցնել Երեւանի մարդոց: Ահա դեր նը որուն համար մենք կ'ըլլայինք երախտապարտ:

Կը գրեմ այս ամենը անտեղեակ կացութեան: Կը զգամ որ սերունի մը պարտաւոր է կրնակ կենալ այդ թերթին: Կ'ընդունին որ որոշ խառնուածքով երիտասարդութիւն մը կայ: Արեւմուտը - Հայաստանի համար պարզ ճակատով մը, սփիտուր անոր տանելու - հաստատ առաջարդութեամբ մը կը յաջողի: Բայց այս պարզ կարծուող ուղղութիւնը այնքան բարդ է երբ ձեռնարկեն գործադրել, որ մեծ նկարագիր, լայն զարգացում, արդարի սիրտ է հարկատը: Իմ

մասիս դժուար թէ յաջողին օգտակար ըլլալ իրենց: Իմ գրականութիւնը ծանր կու զայ հանդէսին: Բայց արուած ըլլալով իրենց բարի-կամեցողութիւնը համ-դէա ինձի, կ'աշխատիմ գոհացնել զիրենք: Իրենց ուզածը չէ որ պիտի տամ: Բայց պիտի տամ ինչ որ այս ժողովուրդին մնձ գրականութիւնը կ'ուզէ: Կը բարեւես զիրենք: Ու կը յայտնես իմ տրամադրութիւնը: Հայաստանի գրակա-նութիւնը բննադրատելու ասենը չէ իհմա:

Ե)- Լետն Շիրինի խնդիր: Ահա Լետնին ծեռով ինձի դրկուած հաշու-ցոյցին պատճենը:

2800 ուր պրակին արժեքը

81,90 - չէ նշանակած թէ ինչ ծախը է

93, - չէ նշանակած թէ ինչ ծախը է

2974,90

իինադրամ 1000

1974,90 կը մնայ իր պահանջոն

#### Համաձաւած զանձուած

դրկած է 17 թերթերու

10 Օշականին 150

30 Թաշեանին<sup>67</sup> 435

16 Վ. Թարու<sup>68</sup>

85 Գ. Չարեանին 275 1000

5 Հրանդ Սամուլլին<sup>69</sup> 75

2 Բալուեան<sup>70</sup> 30

165 օրինակ Միւնեցի 1465

Արդ ընդհանուր պարստեն հանկուլ 1465ը կ'ումենանք 509,90: Ասդին ու-նինք զիրքերուն սրորդ: Ատեն է որ Շիրինը այս զիրքերը նետէ իրապարակ ու անոնց փոխարժեքը իր անունով յանձնէ լորեկանի ֆոնտին: Եթէ պէտք է որ իրեն գրեն ատոնք, թերաղը ինձի, հասցեն ալ տալով:

Զ)- Ծատ կը խնդրեմ որ տղաքը ունենաս նկատի: Տան տղաներ են: Եր-կորին ալ վրայ կը հանգչի երկու տունի զերազոյն յոյսը: Ըսի՞ թէ Անահիտը եկրոսական քաղցրութեանը մը, իր փափուկ վիճակին մէջ, յօժարած է անկա-րելի զիհողութեան, թէ Օշական այս քար հոգիին մէջ յօժարած է առանց իր տղուն իր աշքերը գոցել սա աշխարհին: Ասնք զիտնալէ վերջ երկուրն ալ կը մնձնան իրենք իրենց աշքին ու իմ ամենէն մօտ ընկերը ի վիճակի է մօտէն հա-դրդ ընելու զանոնք իրենց ճակատագրական դերին:

Միրով

Յ. Օշական

Շիրանը<sup>71</sup> եւ Վահէն կը գրեն ձեր տունեն շատ գողտը յուզումով:

Սիրելի Գևորգ,

Դարերով կարծես սպասուած նամակդ առի վերջապէս: Ապրիլ 1 ին էիր ճգած: 12 ով Վահեն արդէն ինծի կը խօսէր կոկորդէր: Հիմա չեմ գիտեր թէ ինչ յանգած է կացորինը: Վահեն պաշտօն ունի շարարը երկու անգամ զիս տեղեակ պահելու վիճակէր: Յաման արհասie<sup>73</sup> ներուն վրայ ին գիտցածը անբարական է: Այն պարագային որ դամակի տակ պիտի ըլլաս երքալու ստիպուած, պարտաւոր ես մտածել: Չեմ խորացներ ին արդէն ծով ցախն շորջ սա նոր տուանան: Ես մահուան մէջ կ'ապրիմ ահս տասը տարիէ ի վեր: Ու աւելոր է մեր օրինակները անեցնել ուրիշներու ցաւը դատելու ատեն:

Զգոնցի, սարսափին տակը յորելեանին որմէ յոզնած եմ, տակախն պատսու մը բան շապրած: Չու տեղեկորինները կը բաւեն ինծի: Ըստիրներս անսպառ, բայց նոյնքան անօգուտ: Օշականին յորելեանը ինքնին բարդ, դիրքարեկ կառոյց, շղինացաւ մեր լրազրութեան մէջ փորձուած ամէնէն ընդարձակ գրոհին զոհ երքալով: Իմ հակառակորդներուն ուրախութիւնը չեմ աճեցներ սակայն: 1922 ին գրոհը նոյնն էր<sup>74</sup>: Այն ատեն Օշական երիտասարդ էր ու կրցաւ անցընել վտանգը: Հիմա, դարձեալ Օշականին անձը չի վախնար, բայց իր գործը մնացած է հանրութեան գորին: Ակսած եմ կատարել անջատ դիմումները, անհատներու, Համապատկերէն հատորներ կնքահայրելու համար: Կեռ չեմ յուսահատ: Այն օրէն որ յոյս կործանի պիտի նետնմ կրակը ու անցնին առաջին հատորները: Այս ժողովուրդը շարժեր աւելին:

Բազմարի հարցեր կը շօշափես:

Ա)- Վահեն, որուն վրայ դիտած prime-sentier<sup>75</sup> այդ հանգամանքը ին ալ տառապանքը կազմած էր: Կը յանառէր ու կը հաւատայ իր ապրումներուն արժեքին: Այդ ինքնութիւնը, իր տղուն վրայ, հօր մը համար սիրելի, բայց տղուն ասպարեզին համար կրնայ վտանգներ ստեղծել: Ասիկա չկրցաւ հակնալ: Կը յիշե՞ս, որքան արդարադատ մէկն էի: Գեղին բոլոր հարուստ երիտասարդները, վեճի մը ատեն կը դիմէին ին վճիռին որ կը մնար արդարը (եթէ յորելեանի առիւ խօսրի մէջ տեղ մը տաս այս գիծին, շատ բան լրացարած կ'ըլլաս ին ճակատագրէն ու նկարագրէն): Տղան ալ նոյնը: Մեղմութեամբ, քաքառվ, ջանացեր զինքը ընել աւելի ծկուն: Արանը իր նամակներուն մէջ հօրը կը հակառը տղան, նոյն գետինին վրայ: Դուն կը գրես իրականը հաւանարար: Ամէն պարագայի հանրային մարդու գերազոյն արժեքը ծկունութիւնն է: Վահեն շնորհներ ունի: Պիտի չուզէի որ աստոնը անօգուտ դարձներ հօրը նկարագրին կրկնութիւնով իր վրայէն: Կը հաստատեմ միւս կողմէն որ շատ կը ծախսէ: Բայց ինք է վաստկած: Կը գրեմ իրեն որպէսզի պահէ արդար շափ մը ծախսը: Զարնանայի բան մը գրած էիր, քու ծախսերուդ մասին: 800-900 ֆրանքի ամսական ծախս մը նշանակած էիր քու տունիդ ու կ'աւելցընէիր որ գրկանքի մէջ չես: Վահենին 14 000 ին մօտ, երկու հոգիի ամսական 1000ի իսկ շիասնող ծախսը մտքին մէջ շփորտիւն է ստեղծած: Երիկ կնիկ Անահիտ խորհեցանը որ մէյմէկ զերո կը պակսէր թիւերուդ մէջ, մոռացման արդիւնք հաւանարար: Միրազրեցինք ու տարին 8000-9000, ինչ որ շատ տրամարանա-

կան գումար մըն է, քանի որ ինքդ ալ արդէն 4-5 հոգինց ընտանիքի մը համար ամսական 24 000 ֆրանք պիտու: Կը նախագծես: Բարի եղիք զիս լուսաբանել: Եթէ իրաւ է որ ամիսը 1000 ով կ'ապրիք երկուք, այս տարի իսկ կու գամ Բարիք: Բայց չեմ սպասեր:

Բ)- Եմ հույ զայու հարցը ունի գործնական երեսներ: Կը հաւատամ թէ Վահեին ծախսածին վրայ քանի մը հազարի ալ յաւելունվ տունը լման կ'ապրիք: Բայց առնկէ առաջ կան նկատի առնուելիք կետեր: Նախ Համապատկերին ճակատագիրը: Վանքը<sup>76</sup> երբ կը ձգեմ, գիրքը կը մեռնի ինքնարերարար: Զայն լոյսին արժանցընելու կարելիութիւնները կապուած են իմ հոս մնալու: Խորիեցայ պահ մը մայրը եւ Կորօն դրկել: Ես հոս վանքը կամ Անահիտին բռվ: Բայց հիւանդութիւնը կրնայ յանկարծ զալ: Այս ատեն Արարտ մահուան դէմ միակ պաշտպանը ունիմ: 1942ին երկրորդ կարուածը առանց Արարսի տարած կ'ըլլար զիս: 4 ամսի անկողինեն վար շրի ուորս: Ու հոն էր Արարսը: Ինչպէս կը տեսնես, հարցը հարց մըն է մահուան ու կեանքի: Ուրիշ պարագայ՝ ապրուստը: Գիրք ծախելով կ'ապրին խաչագողները: Չոնին ոչ մէկ բարեկամ որ սանկ ու նանկ հազար մը կլորցըները: Միակ ճամրան ֆրանսերէն գրելը պիտի ըլլայ: Ու Արամին յայտնութիւնը Ֆրանսայի գրողները մեր վարժապետներէն գէշ կ'ապրին: Իմ խնայողութիւններս կլորներով, ծախուելիք կարասինները ծախելով, մինակ անկողինները պահելով թերեւս գտնէ 4 - 500,000 ձեր ֆրանքը: Այս գումարով արտարձաններու մէջ 3-4 սենեակնոց տնակ մը կարելի<sup>77</sup> է: Աս է Էականը: Եթէ այս, տուր ինձի մանրամասն տեղեկութիւն, Տիրանին միջոցով որպէսզի երբ դառնալէն վերջ նորէն երբայ Ֆրանսա, այդ գումարը հասցըն Բարիք: Անհրաժեշտը մինչեւ իմ մահը իմ ընտանիքին ապրելու կարողութիւնն է: Վահեին դրամը զատ: Մասս կը թերէ տունին 500 սքերին: Այնպէս որ մահես վերջը չունիմ մտահոգուելիք: Ահա եղերական նամակ մը:

Գ)- Գոհ եմ որ յորելեանին չի խօսիր Պարսամեանը<sup>77</sup>: Նախ իր հոգեկան պատիկութիւնը խնայած կ'ըլլայ ինձի: Երկրորդ իր խօսքին ստեղծելիք տրտուութիւնը: Յիշելու ևս անշուշտ որ 10 տարի առաջ ինչպէս քափրփեց թերնեն Օշականը ներկայացնելու ատեն: Բարիզը իր Գրողներու Միութիւնով ամեննէն ունակութիւնը կ'ընէ վրաս: Ու գոհ եմ որ ընդդէմ անոր կը սարքէր յորելեանը: Բարիզ եղած օրերու ևս զզացի թէ այդ տեղի հայ ժողովուրդը չէր կրնար գրականութիւն մը ապրեցնել: Կեանքը-իմացականը-ապատանած էր կուսակցական կիրքերուն նուին: Ու զանգուածը արագարայլ կը հեռանար իր պատերէն: Աէօլօցիններուն տղարն իսկ կը հերքէին իրենց հայրերը: Ահա թէ ինչու այդ ժողովը դատապարտուած է քանի մը աքլորի գուիս կրելու: Ոչ մէկը, այդ ժողովն ինքինքը ըլլալու ատենը, մանաւանդ տրամադրութիւնը չունի: Ամենը ալ կ'ապրին իրենց պատիկ փառասիրութիւնները ու ճամարտակութիւնները: Օշական մը այդ գորտերու ժողովին մէջ անհերեք անսաւուն մը պիտի ըլլար:

Դ)- Գրած եմ ինչ որ քան, Վահեին նամակին մէջ, յորելեանին օրը խօսուելու համար, իմ թերանէն: Անոր սկիզբը ունիմ ցախ արտայայտութիւն մը որ այդ խօսքը թեզի չի վիճակուիք (զրեցի ճայնիդ ակնարկելով, եթէ երբեք ճայն ինքինքը գտաւ ու դուս կրցար ելլել թեմ, այն ատեն կը կատարէս այդ տողերուն վրայ անհրաժեշտ սրբազրութիւնը)<sup>79</sup>: Հիմա, աւելի լուրջը: Շեմ յիշած ոչ մէկ անուն-յանձնաժողով, քանախօս, երգող, արտասանող, որոնք իրենց

բաժինը կը սպասեն շնորհակալութեան: Հայեա, առանց անոն տալու, բեմն քանի մը խօսք ըրի, բայց Երուսաղէմինին գոեցի քաղաքական ժողովին, առաջնորդին, յորելեանի յանձնաժողովին իմ խօսքը: Նո՞յնը պիտի ըլլայ հոտ, թէ տեղին վրայ, նոյն հանդէսին իսկ մեկը, իմ կողմէ արտօնուած մեկը, իմ անոնով ի պաշտօնէ պիտի յայտնէ իմ շնորհակալութիւնը, յականէ յանուանէ յիշելով բոլոր աշխատաւորները. երէ ոչ պիտի գոհացոի ո՛ք gros<sup>80</sup> յիշատակութեամբ նը: Այս հարցերը, տեղին վրայ լուծուելիք հարցեր են: Զիս կը պահես տեղեակ: Ի վերջոյ սրտազին բան մը կայ սա եղոյին մէջ, հալածուած գրագէտին տէր կանգնելու: Ու ասիկա յուզի է:

Ե)- Խմ առողջութիւնս: Զենոր տկարացայ: Անժին տ'է ֆոռը<sup>81</sup> գլուխը ցոյց տուա: Պառկեցայ մէկ ամիս: Անժինը շվերածուեցաւ արարի, զրիզի<sup>82</sup>, բայց չեմ դարձեր նախորդ վիճակիս: Ահա պալանսը: Մեծ պահը աշխատեցայ արդինքը փայլուն էր: Անսուան մը մէջ հարիր էջի մօտ բան դուրս եկաւ, Համապատերին ծառալով: Չորս ծառալուն կտորներ: Երկուքը դրկեցի Բարիզ, մէկը Գահիրէ, միւսը Սիրանին<sup>83</sup>: Արեմուտրին մէջ լոյս տեսածը ամէնն ուժգինն էր: Չորս օրէն նետեցի գիրը, առանց գիրը մը բանալու Պալզագէն կամ անոր վրայ խօսող բանակէն<sup>84</sup>: «Ալմրան այդ միտրը զիս կը խոռվէր»: Վերստին գրել մը զայն կը վերածեր 300 էջնոց հասորի մը: Ու դուն զիտես որ ինչ եղերական տագնաաւ է ինծի համար ժամանակի տագնապը: Երէ Սինն չես տեսներ, գրէ որ դրկեմ. Սիննի 18 էջը բռնած է արեւելահայ բանասիրութեան վրայ ուսումնասիրութիւնն<sup>85</sup> որ իմ սիրական թեման նշակած եմ, արեւելահայ բանասիրութեան գերազանցութիւնը միսիթարեանին և արեւմտահայերու ըրածին վրայ: Չեմ կարծեր որ այդ յօդուածն ալ հակառակէն անդրադարձումներ ստեղծելու: Ասոր լայբ-մոթիֆը<sup>86</sup> բան տարիէ ի վեր գրեր եմ, զանազան առիթներով, գլխաւորաբար Բալուեանի Չուարբնոցներուն մէջ<sup>87</sup>: Վկայութեան մէջ ալ շատ յստակ է իմ հիացումը այդ ճիզին վրայ Խորհրդային Հայաստանին:

Զ)- Օրն Օրերունը դրկած եմ Վահեին: Գրուած է Մարտին, 1946, այսինքն գրոհէն առաջ: Ու կ'արտայայտէ իմ հոգիին գերազոյն յանձնառութիւնը, ան՝ որ թելադրած է ինծի իմ երազը, աշխատանքը, անսալատ իմ հաւատքը իմ ժողովուրդէն որ բարեբախտարար լրագրողներէ չէ կազմուած: Ասիկա իմ ժողովուրդին ամփոփուիլն է իր հողերուն վրայ: Ոճիր է, որու կողմէն որ զայ, և որ պատրուակով ալ զայ, վիճակ մը, որուն արդինքը հայու մը պակասը պիտի ըլլար հայրենիրէն: Սրանշելի այս խանդավառութիւնը ինչ անհնաստ, անմարդկային, պատեապատ միջոցներով կ'ուզեն սպաննել ստեղծելով անլոր շահատակութիւնը հրաժարականներու, հաւատարննութեանց: Հիմա, հակահարուածը: Հայաստանէն սպրոյդ գէշ լորերը կը շահազործեն ու վտանգի կ'ենթարկեն մեր հաւատքը: Տեղն է ըսել որ դաշնակները այդ գետնին վրայ եղան արժանի իրենց մեծ պետերուն մեծութեան: Մեռելները շոնին քաւելիք: Քաղաքական կացութեան վերջին կերպարանքը այլևս առանց քոյի մեր առցեն է: Ուստերը չեմ կարծեր որ փորձեն պատերազմը, եթք արդէն աներուած է իրենց երկիրը: Ու մեր անուշկէ բախստեն բուրքը կը մնայ տէր մեր հողերուն: Այս իրողութիւնը աղետալի կերպով պիտի անդրադառնայ մեր զանգուածին: Բայց Լոզան<sup>88</sup> մը չկործանեց մեր հաւատքը: 1950ի [այսպէս] հաշտութիւնն ալ, որ մեր երկիրը բուրքին կը սեպիականացնէ, աշխատեցեք որ շրստեղծ անտեղի խուճաաւ: Անսասան է իմ հաւատքը զայիրին: Հարուստի - աղքատի

տուանան չի կրնար շլոծովիլ: Ու հարուստ ազգերու այսօրուան յաւակնութիւնները չեն կրնար շմբիլ: Եթէ ուստեղը անքաւական կու զան, այդ ոճիրները մարդելու, հեռու չէ օրը երբ իրենք ժողովուրդները (արեւմուտքի) պիտի ծառանան այս գերազանց անարդարութեան դէմ:

Ե)- Աւելորդ է ըսել թէ որքան տագնապով կը սպասեմ նամակիդ: Առողջութեան շորջը հիմնական ու յստակ կ'ուգեմ որ ըլլաս ինծի գիրիդ մէջ: Եթէ պէտք կայ որ ենթարկուիս գործողութեան, մի վարանիր, որքան կանուխ, այնքան լա: Կրդէն սխալ ես ըրած ամառուան սպասելով: Իմ առողջութիւնը կը նահանջէ, բայց գիտեմ որ քանի ո՞ր ամիսներու միակոտոր, բացարձակ հանգիստ մը կ'անցնի իր արարին<sup>89</sup>, տարիներու վերածուած: Մօս է արձակուրդը: Պիտի յատկացնեմ բացարձակ դադարի: Ու հանգետորէն ու տրտութեամբ կը խորիիմ որ պատերազմը արգելը եղաւ Ասահիտին<sup>90</sup> ու Վահեին ուսումներուն: Հիմա, եթէ ունենայի տղաս ինծի զօրավիզ, կը քաշուի դասէն ու կը գործի: Ցարդ, երկու ճակատը յադրահարեցի: Բայց կը դիտեմ որ Կիրակի օրերը աւելի հանգիստ եմ, արդիւնք՝ դասի չգոյութեան: Թէեւ օրական երկու պահ է դասս, բայց ինծի կ'արժէ չորս իինց ժամու սպառում, քանի որ պահը լման կ'ընեմ ինձմով: Այսինքն միակոտոր խօսիլ, երկու ժամ: Տղան, դրամը մարդուն պէտք են հիւանդութեան համար:

Ը)- Սկսած եմ, գիտես, Վեպ: Օրս մասերով: Շեմ գիտեր, ինչ պիտի ըլլայ ծաւալը իրաքանչիրին: Բայց կը խորիիմ թէ եմ ըիշը հազարական էջ պիտի յատկացնեմ Մանկութեան, Երիտասարդութեան, Չափահասութեան, Ալեւոյին: Այս մասերուն ետեւ կեանը, զոր ապրեցանք: Թէեւ աստիցորդիկ քորդը: Եւ որովհետեւ խառնուած եմ իմ ժողովուրդի կեանըին ծանրագոյն կորուստներուն, դժուարութեան մէջ չեն նուանելու - իմ ժամանակը: Ու չգրուած, տագնապով տպագրութեան: Մնացորդաց, Համապատեխնույն մտայնութեան մէջ ծնած են: Գուրգէնը<sup>91</sup> յաջողցուց գէր Մնացորդաց-ին կէսին լոյս ընծայումը: Կցկոտոր ձեւով գուցէ Համապատեխնին ալ 5-6 հատոր յաջողինք տալ: Բայց նոր վեպին ճակատագիրը կը մնայ բոլորէն սեւ: Ինչ արած: Աշխատիլ ու մոռնալ: Զմտածել: Որքան կ'ապրիմ, չեն գիտեր: Եթէ երբեք յաջողութեաւ ինծի նուանել երեք մասերը, շորրորդը կրնայ վերջանալ տողով մը, որ որ ալ ըլլայ հասած գործողութիւնը ու այդ տողն է ըլլալու «Այս վեպը կը վերջանայ սա տողով» զոր բարեկամ մը արտօնուած է աւելցնելու ծեռագրին վերջին տողին: Գրուածքը, այդ յաւելունով կը գտնէ իր միութիւնը, ամրողութիւնը:

Ժ)- Բարիզի կեանըին - ծախսերու դրութեան - մասին տեղեկութիւնները թելադրէ Վահեին: Տիրանն ալ պիտի թերէ հարկաւ մանրամասնութիւն: Թոռնիկս պուայրիկ մըն է<sup>92</sup>: Շիշը ալ ժամանակին հասաւ: Լուսահոգի մայրս կը պատմէր որ իմ 3-4 ամսու վիճակիս մէջ ստիպուեր էր զիս ճգելու հօրդութիւն, ու երբալ օտարին տղուն ծախսելու իմ կարը: Հիմա կը նայիմ այդ ծախսուած կարէն իմ մէջ երկնցած տրամային: Ասահիտը կատարեալ մայր է: Սօն սիսթեմ<sup>93</sup>, ինչպէս կ'ըսեն: Արաքսին իր կարգին կը խենդենայ բոռնիկին վրայ: Ես կը յուսան, վեպին մուտքը ընել այդ ձագուկով, որ 60-70 տարի առաջուան Օշականն է անշուշտ: Պիտի ըսես, ինչն ո: Քեզմէ առաջ ես ես ըսեր:

Ժ)- Ահա թեզի երկու օր արժող իմ գիրը: Ուրիշներու զրածները - բացի Արամէն - ինձմտ ժամանակ անզամ չեն խլեր: Քեզի պարտաւոր կ'ոզգամ լրա-

զիր դառնալու: Քեզմ չեմ պահանջեր փոխադարձ շատախօսութիւն: Տիրա-  
նին, Վահեին միջոցով լորերը կու գան: Ինչ անուշիկ տողեր ունի Սիրանը:  
Բայց ինչ անսփոփ հոգի: Հաւանարար Արարու զրէ: Անոր առողջութիւնն ալ  
որիշ տագնապ: Յաճախ կը հարցընեմ ես ինձի.- Ե՞րբ եղեր եմ քիչ որ բաց,  
որիշներու զիծէն, առնուազն սմսնդուկ ժայիտով մը բոլվելով սեւը հազեր, գոր-  
ծածելու համար Թշկատենցիին մեկ շատ իրաւ պատկերը: Ու կը գտնեմ որ ա-  
տիկա նորէն մեր պատանութեան Պրուսան <sup>1</sup>, որուն պիտի տամ առնուազն  
հազար էջ: Կը գուշակես թէ տեղ պիտի ունենաս անոր մէջ, մայրդ, հայրդ, բոյ-  
րերդ, Էօժէնը, Մարզրիտը, Աւելուն, Հերմինները, բրրուիինները, բուրքերը,  
ջարդերն ու այդ քաղաքին հայութիւնը: Փոխադրէ ճակատը գեղ, ծերը, մերը,  
կորած գեղերը, բուրքերը ...: Որքան շատ ու խորունկ ապրուներ: Ու որքան  
քիչ ինձի տրամադրուած ժամանակը այդ ամէնը նուաննելու:

<sup>ԺԱ</sup>- Կարգին հետաքրքրուած եմ Բարիգ փոխադրություն երազով: Պէտք  
էր ըրած ըլլայի բայլը Պոլսէն, իինա տղաքս գործի կ'ըլլային ...: Դրաններու  
եկեւջին վրայ քու հետինակատր կարծիքը ալ մի մոռնար դմել զիրիդ մէջ: Աւե-  
լորդ է յիշեցնել որ Յորելեանի համար կատարուելիք դիմումներուն, վճարուե-  
լիք զիրերուն հարցը կու գայ առաջին զիծի: Առ այժմ յօդնեցայ: Նամակը չեմ  
գոցեր, Արարու ալ կարծեն ունի բաժին Սիրանին կամ Վահեին: Ես դպրոցէն  
կը զրեմ: Տուն դարձիս պիտի տեսնեմ աւելնալիքները <sup>95</sup>:

## ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> 1945ին, Երուսաղեմի Կիրեղ պատրիարք Խրայէլեանի նախագահութեամբ, Օշականի  
գրական գործունելութեան քառասմաննակը տօնելու համար, կազմուած է Յորելեանա-  
կան Կեղրունական Յանձնախումբ մը, որ յատուկ գեկոյցով բացուած յայտարարած է  
յորելեանական տարին: Նոյնանպատակ յանձնախումբեր կազմուած են նաև այլ վայ-  
րերուն մէջ:

<sup>2</sup> Զուտ հայարնակ գիտ Պրուսայի Վիլայեթի Ենի Ծեմիր գաւառակին մէջ: Գիտը ունե-  
ցած է իր նկեղեցին ու դպրոցը: Գիտացիններուն գլխաւոր գրադումը եղած է շերամա-  
պահութիւնը:

<sup>3</sup> Զուտ հայարնակ գիտ Պրուսայի Վիլայեթին մէջ, Նիկիոյ Լիճն ոչ շատ հեռու: 1915ի  
Յեղասպանութենն առաջ ունեցած է 1000 տուն մօտարապէն 12 հազար բնակչութ: Գիտացինները գրադած են առաւելաբար ծիրենիի ու խաղողի այգիններու մշակումով,  
ինչպէս նաև շերամարութեամբ:

Ստուօքը ունեցած է Ս. Հրեշտակապետ անոնով ընդարձակ նկեղեցի մը վեց քա-  
հանայ հայրերով, նաև Ս. Գրիգոր Լուսաւորիչ անուամբ տղայոց ու Ս. Հոյփսիմ ան-  
ուամբ աղջկանց քարժարաններ միասնարաք 7-800 աշակերտ-աշակերտութիւններով:  
Ստուօքի է նաև ծանօթ նկարիչ Շանսկը (Յովհաննես Սլմերնեան):

<sup>4</sup> Գերգ Չագրեան, «Յակոր Օշական (Իր Յորելեանին Ալիքով)», Յառաջ, Փարիզ, 17  
Մայիս 1947:

<sup>5</sup> Գերգ Չագրեան, «Յակոր Օշական (Իր Կնանը Ու Գրականութիւնը)», Հայրենիք Ամ-  
սագիր, Պուրոն, ԽՀ. տարի, թի 12 (299), Դեկտեմբեր 1950, էջ 33:

<sup>6</sup> Հայրենիք Ամսագիր, Պուրոն, ԽՀ. տարի, թի 12 (299), Դեկտեմբեր 1950, էջ 33-47:

<sup>7</sup> Մեր տրամադրութեան տակ ոմինք այդ յօդուածը, տպուած Փարիզի Արևմտաքին  
մէջ: Մեր ունեցածը թերթին մեկ էջն է միայն, որուն վրայ թի ու բուական չեն նշա-  
նակուած:

<sup>8</sup> Մեր տրամադրութեան տակ եղած կտրօնին վրայ չէ Աշուած թերթին անոնք կամ բուա-  
կանը: Հաւանարար Պուրոնի Հայրենիք Օրաբերքն է ան:

<sup>9</sup> Գ. Չագրեան, «Գուշակ Տերվաշը», Բագիս, Գ. տարի, թի 12, Դեկտեմբեր 1964, էջ 34:

<sup>10</sup> Գլուխ է Արմաշեն: Նախ հրատարակուած է Օշականի նույրուած Չագրեանի Հայրենիք Ամսագիրին մէջ լոյս բնծայած վերոնշեալ յօդուածին մէջ (էջ 34-35), ապա՝ արտատպուած է Պողոս Սնապեանի կազմած Օշականի Նամականի Ա. Հատողին մէջ (Պեյրոր, 1983, էջ 9-10):

<sup>11</sup> Այս նամակին Բ. և Դ. հատուածները տպուած են Չագրեանի Օշականի մասին գրած յօդուածաշարքին մէջ (Յառաջ, արտատպումը՝ Յուսարել Ամսագիր, Դ. տարի, թի 5, 19 Դեկտեմբեր 1947, էջ 4-5 և Ազդակ, 1980): Չագրեան զանոնք հրատարակելու ժամանակ ըրած է բնագրային բազմարի փոփոխութիւններ, զորս չենք նշած ենս, բացի մէկն:

<sup>12</sup> Նկատի ունի իր երկրորդ գաւակը՝ հրապարակագիր, գրականագլւտ և բանաստեղծ վահե Օշական:

Վ. Օշական ծնած է Փլուտի, Պուլկարիա, 1922ին: Մանկութիւնն ու պատանեկութիւնը անցուցած է Կիպրոս և Պաղեստին: Յաճախած է Նիկոսիոյ Մելգոննեան Կրրական Հաստատութիւնը, ապա՝ 1935ին տեղափոխուած է Երուսաղեմ և 1940ին աւարտուած տեղույն Անգլիական Բարձրագոյն Կարմարանը: 1946ին անցած է Փարիզ ու հետեւած Սորպոնի Համալսարանի գրականութեան դասընթացքներուն և աւարտուած է զայն 1951ին: Աւելի ետք, ստացած է դրկտորայի աստիճան: Երկար տարիներ ապրած է Պեյրոր, իսկ 1975ին անցած է Միացեալ Նահանգներ, որ և մահացած է 2000ին:

Հրատարակած է բազմարի գիրքեր, ինչպէս՝ Քաղաք. Դիցագներգութիւն Մը Ա. Հատոր, (Պեյրոր, 1963), Փախստականը (Անբիլիաս, 1987) եւն:

<sup>13</sup> Օնորէ Տը Պալգար՝ Ֆրանսայի մնձագոյն վիպագիրներին մէկը (1799-1850): Օշական ունի անոր գրականութեան նույրուած ուսումնասիրութիւն մը, որուն մասին ակնարկութիւն մը կայ թիշ մը վարը երրորդ նամակին մէջ:

<sup>14</sup> Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան, որուն առաջին հատորն է միայն որ լոյս տեսաւ հեղինակին կենդանութեան, 1945ին, Երուսաղեմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 367 էջով: Մնացեալ հատորները տպուեցան աւելի ետք, Երուսաղեմ և Պեյրոր, հասմելով մինչեւ վերջին՝ 10րդ հատորին, որ լոյս տեսաւ 1982ին:

<sup>15</sup> Օշականի բազմահատոր վեպը, որ նախ որպէս թերթօն լոյս տեսաւ Գահիրէի Յուսարելին մէջ (1932-1934), ապա՝ առանձին երեք հատորներով, Գահիրէ, յաջորդարար 1932, 1933 և 1934ին: Աւելի ետք, 1988ին, Պողոս Սնապեանի խմբագրութեանը, վերահրատարակուեցաւ Կիլիկիոյ Կարողիկոսութեան Տպարանէն, կրկին երեք հատորներով:

Հոս Օշականի ակնարկութիւնը կը վերաբերի վեպի շարունակութեան:

<sup>16</sup> Ակնարկութիւնը համարաբար կ'երայ 1995ին Լու Անձելը տպուած Կեանքին Պէս վեպին, որ որպէս ներախորագիր ունի Հերիար Մը (Մը Ժամանակներէն), և որ կը ներկայացուի որպէս շարքի մը առաջին հատորը: Այս վեպին մասին տես նաև՝ հոս հրատարակուու երրորդ նամակին Ը. հատուածը:

<sup>17</sup> Նախադասութեան ընթերցուած երկրայի է, որովհետեւ բուղը ծալլուելով դարձած է դժուարընթեռնելի:

<sup>18</sup> Օշականի նույրուած Չագրեանի «Յակոր Օշական (Իր Յորելանին Աղիբով)» յօդուածին մէջ, յիշեալ էջերուն թիս տրուած է որպէս 10000:

<sup>19</sup> Տօս՝ դրամական միաւոր՝ ֆրանսական ֆրանքի մէկ քանաներորդ արժեքով:

<sup>20</sup> Խօսքը կը վերաբերի բանաստեղծ, վիպագիր, ԺԹ. դարու արևմտահայ զարթօնքի սեպունի աշքի ինկող դեմքերէն Խաչատոր Միացեանին՝ Պուետին (1805-1891), որուն ընդարձակ էջեր տրամադրած է Օշական Համապատկերի առաջին հատորին մէջ (էջ 147-167): 150 ոսկիի հետ կապուած վերոյիշեալ դէպքը տես՝ յիշեալ հատորին մէջ, էջ 161:

<sup>21</sup> Ֆրանսերէն՝ բանալի, գործի յաջողութեան երաշխիքի իմաստով:

<sup>22</sup> Ֆրանսերէն՝ լաւ որոշադրուած, ճշդրոշուած:

- <sup>23</sup> Փարիզի յորելենական հանդիսութիւնը տեղի ունեցած է 24 Մայիս 1947ին, նախագահութեամբ Արշակ Շապանեանի: Բանախօսներ՝ Գեորգ Չագրեան, Շաւարչ Նարդունի, Ա. Խանետանեան և Յովսէֆ Սվաճեան: Օշականի խօսքը կարդացած է իր զաւակը՝ Վահե Օշական: Մինչ այդ, կազմուած էր 41 հոգի բաղկացած Յորելենական Յանձնաժողով մը:
- <sup>24</sup> «Երկնքի ճամրով (Խաղ Մը Սեր Ժամանակներէն, Դրուագ Մը Սեր Տարագրութենի):» Խախ լոյս տեսած է Հայրենիք Ամսագիրին մէջ (Ապրիլ-Յուլիս 1936), ապա՝ առանձին հատորով, Պէյրութ, 1985ին:
- <sup>25</sup> Նկատի ունի հայ բնի մեծագոյն վարպետներէն Աշօ (Արշակի) Շահիսարունի-Շահիսարունեանը, որ ծնած է 1885ին: Հայաստանի առաջին հանրապետութեան օրերուն եղած է Երեւանի զինուորական պարէտ: Հայաստանի խորհրդայնացումէն եռոր, անցած է արտասահման և 1924էն ապրած է Փարիզ, որ մնացած է մինչեւ մահը 1957: Ֆրանսայի մէջ, դերեր ստանձնած է բազմարի օտար համբ ֆիլմերու մէջ: Խաղած է նաև Զօր. Անդրանիկի նույրուած ֆիլմին մէջ մարմնաւորելով մնձ հերոսին կերպարը: Շահիսարունիի և Տրդատ Նշանեանի հետ Օշականի կապը կու զայ Պոյխտն, երբ անոնց ջանքերով վերակազմուած Պոյսոյ Հայ Տրամարիկ Թատերախումբին առաջարկով՝ Օշական կը գրէ երեք բատերախաներ:
- <sup>26</sup> Նկատի ունի դերասաններ՝ տէր և տիկին Սիրուիի և Տրդատ Նշանեանները: Տրդատ ծնած է Սերաստիա, 1892ին: Երեց զաւակն է Եղլուրի մահափորձին ծերբակալուած ու ապս անձնասպան եղած խոհարար Նշան Նշանեանին: Կրթութիւնը ստացած է Պոյսոյ մէջ: Մինչեւ զինադադար, առաւելարար ծառայած է բուրք բնին, յիսոյ մաս կազմած է Պոյսոյ Հայ Տրամարիկ Թատերախումբին (1919-1922): 1922ին անցած է Փարիզ և հիմնած տեղույն համանուն բատերախումբը: Պենլեանի հետ շրջած է Եւրոպան: Բնմադրած է տասնեակ բատերախաներ: Զրադած է գրականութեամբ, գրելով վեպեր ու բատերախաներ: Եղած է նաև բատերական նկարիչ ու բանդակագործ: Մահացած է 1964ին, Փարիզ, իսկ կինը դերասաննին Սիրուիին, ծնած է Պոյսոյ 1900ին: Երկար տարիներ դերեր վերցուցած է անուսինին բատերախումբին մէջ:
- <sup>27</sup> Հալէպի մէջ Օշականի Յորելենական Հանդիսութիւնը կայացած է 1 Մայիս 1946ին, Մինենա Ուրսիի մէջ, հովանաւորութեամբ տեղույն Ռևումնական Խորհուրդին: Բացման խօսքը արտասահմած է Եղուարդ Տաննապետեան: Խօսք առած է նաև յորելեար:
- <sup>28</sup> Պէյրութի մէջ Օշականի յորելեանը տօնուած է 1946 Մայիս 4ին:
- <sup>29</sup> Որրան կրցանը ստուգել, Եգիպտոսի մէջ Օշականի յորելեանը չէ կատարուած:
- <sup>30</sup> Կիպրոսի մէջ յորելեանը տօնուած է 24 և 27 Մարտ 1946ին:
- <sup>31</sup> Որրան կրցանը ստուգել, Ամերիկա, միայն Նիւ-Եորքի մէջ կատարուած է Օշականի յորելեանը:
- <sup>32</sup> Նկատի ունի բանաստեղծ, գրող, վիպագիր, խմբագիր, կրթական մշակ, իրապարակագիր և հասարակական գործիչ Անդրանիկ Շառուկինանը: Ծնած է Կիւրին, 1913ին: Մնձ Եղենոյի արհամիքրըները կրելէ եռոր, ապաստանած է Հալէպ և 1918-1922ին մնացած տեղույն Հայկական Որրանոցին մէջ, որտ եռոր յաճախած է Ազգային Հայկական Վարժարան ու շրջանաւարտ եղած անկէ 1928ին: Ապա մեկնած է Պէյրութ և 1930-1934՝ յաճախած է Հայ Շեմարան:
- Վերադառնալով Հալէպ, 1935-1942՝ գործած է Ազգ Զաւարեան Վարժարանն ներս, որպէս հայելենաւանդ ուսուցիչ:
- Շառուկինան 1941ին Հալէպի մէջ հիմնած է գրականութեան և արուեստի Նայիրի պարբերագիրը, որ տարրեր պարբերականութիւններու շարունակուած է լոյս տեսնել մինչեւ 1949, ապա բերքը խմբագիրին հետ տեղափոխուած է Պէյրութ և հոն լոյս տեսած որպէս շաբարարերը 1953էն մինչեւ 1983, երբ Լիքանանի բաղաքացիական պատերազմին հետեւանրով, Շառուկինան կը հեռանայ Պէյրութն և կը հաստատոի Փարիզ, որ և կը մահանայ 20 Մայիս 1989ին:

Հեղինակ է բազմաթիւ գիրքերու, ինչպես Եղերարախոս Քերրողմեր. Պետրոս Դուրեան, Միսար Մեծարեանց, Վահան Տերեան, Մատթեոս Զարիֆեան, (Պեյրոր, 1933), Սիլվամանը (Հալեպ, 1935), Առաջաստմեր (Հալեպ, 1939), Թուղթ Առ Երեւան (Հալեպ և Գահիրէ 1945, Պեյրոր 1957, 1964, 1992), Սամկուրիմ Չոմեցող Մարդիկ (Պեյրոր 1955, 1980), Հին Երազներ Նոր ճամբաններ (Պեյրոր 1960, 1982), Վերջին Անմեղը (Պեյրոր, 1980), Նոր Հայուստան Նոր Հայեր (Պեյրոր, 1983), Ալրը Եղեռնին Մէջ (Պեյրոր, 1987), Սեծերը Եւ... Միսները (Պեյրոր, 1992), Երազային Հալեպ (Պեյրոր 1980, 1996), Ամերիկեան Կողման Աշխարհի (Կիբանէլի, 1999), Առկայծող Հայեր Երոպայի Լոյսերուն Մէջ (Հալեպ, 1999), ևն.:

<sup>33</sup> Ծառուկեանի ծանօթ պուեմը, որուն առիթով գրուած է Օշականի «Վայուրիմ Մը հաստոր»: Ան 1945ին միաժամանակ իրատարակուած է Հալեպ (Թուղթ Առ Երեւան խորագրով) և Գահիրէ (Հէյ Զա Մ Երեւան խորագրով), ապա արժանացած է տասնեակ վերահրատարակուրիններու:

<sup>34</sup> Օշականի Ապրիլ 24ի յիշեալ ելոյթին նասին տես՝ Բազին, Պեյրոր, 1978, թի 12 և Անահիտ Ռուկերիշեան, «Օշական իր Ստերմութեան Մէջ», Ազդակ, 14 Նոյեմբեր 1983, թի 209 (15687), էջ 5:

<sup>35</sup> Նկատի ունի իր Սփիտորը Եւ Իրաւ Բանաստեղծութիմը հաստոր, լոյս տեսած Երուսաղեմ, 1945ին, 107 էջ, որ նուիրուած է Վահան Թէրեւանի բերողութեան:

<sup>36</sup> Կամ Սիրանուշ, Չագրեանի երկրորդ կինը:

<sup>37</sup> Համապատկերի առաջին հաստորին մէջ Գրիգոր Օտեանին յատկացուած է գիրքին վերջին և ընդարձակագոյն գլուխը էջ 273-365:

<sup>38</sup> Պարսկերէն ծագումով բրեկեն համարադարացի, հայրենակից:

<sup>39</sup> Նկատի ունի բանաստեղծ և խմբագիր Վահան Թէրեւանը (Կ. Պոլիս 1878-Գահիրէ 1945), որուն նուիրուած է Օշականի յիշեալ գործը:

<sup>40</sup> Թուղթը ծալուելով նաշած է ու բառ դարձած անընթեռնելի:

<sup>41</sup> Տպուած Երուսաղեմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1942ին, ԽԴ+672 էջ:

<sup>42</sup> Համարար նկատի ունի Լետն Շիրինը, որուն մէկենասութեանը լոյս տեսած է Օշականի Ստոկհամու Միլենցի քնարախաղը 1938ին, Փարիզ, Թէրեւս ալ նկատի ունի գրող, հրապարակախոս ու խմբագիր Լետն Մոզեանը (1890-1958), որ այդ տարիներուն կ'ապրէր Փարիզ:

<sup>43</sup> Նկատի ունի գրող, խմբագիր, հրապարակագիր Շաւարչ Սիսարեանը, ծնած Սերաստիոյ Զիմառա գիլը, 1888ին (այլ աղքիր մը կու տայ 1884 բուականը): Հինգ տարեկանին ան ընտանեօթ տեղափոխուած է Պոլիս, որ ստացած է նախակրթութիւնը: Նետուելով լրագրութեան ասպարեզ, 1911ին մէկ տարիով վարած է խմբագրութիւնը Կարսոյ Յառաջն: Մնձ Եղեռնի օրերուն, շրջան մը բանտարկուած է Պոլսոյ մէջ, ապա զինադադարիմ ազատ արձակուած: Անի ետք հաստատուած է Փարիզ, որ 1925ին հիմնած է Յառաջ օրաբերքը ու վարած անոր խմբագրութիւնը մինչեւ մահը 1957:

<sup>44</sup> Նկատի ունի բանաստեղծ Բիուզանդ Թօփալեանը, ծնած Այնքայ, 1902ին: Ուստու ստացած է ծննդավայրի Ազգային Ներսէսեան Վարժարանին մէջ, ապա՝ Կեղունական Թուրքիոյ Գոյեմին մէջ: Մնձ Եղեռնին ետք, ժամանակ մը ապրած է Հալեպ, անի ետք անցնելու համար Փարիզ: Հրատարակած է բանաստեղծութիւններու վեց ժողովածուներ՝ Այգահանչէս (1924, Հալեպ), Արեւազակ (Փարիզ, 1936), Լուսածնուն (Փարիզ, 1964) ևն., խմբագրած է նաև Անդաստան գրականութեան և արուեստի պարբերագիլը (1952-1969): Ստեղծագործած է նաև ֆրանսերենով և հրատարակած բանաստեղծական երկու գրքոյիկ: Գրականութեան կողքին, պարապած է նկարչութեամբ և տուած անհատական բազմաթիւ ցուցահանդեսներ: Հալեպի ու Փարիզի մէջ բանեցուցած է իր «Արարու» տպարանը, որ տպած է բազմաթիւ հայերէն գիրքեր: Մահացած է Փարիզ, 1970ին:

<sup>45</sup> Լոյս տեսած է Հայեա 1946ին, 124 էջ, որուն կցուած է Ծառուկեանի «Թուրք Առ Երեւան»:

<sup>46</sup> Տպուած է Հայեաի Նայիրիներուն մէջ, «Ապու Արա Մասրի» խորագիրով (Մարտ 1947- Նոյ.-Դեկտ. 1949), 7 մասով:

<sup>47</sup> Նկատի ունի իր վերջին զաւակը Կարօ Օշականը, ծնած Երևանուէ, 1937ին:

<sup>48</sup> Անահիտ Օշական, ապա Ռուբերժեան: Օշականի դուստրը: Ծնած է Ֆիլիփի, Պոլկարիա, 1919ին:

<sup>49</sup> Արարի Օշական, ծնած՝ Աստարձեան, Օշականի կողակիցը:

<sup>50</sup> Ակնարկութինը կ'երբայ Ֆրանսահայ Գրողներու Ընկերակցութեան իրապարակած յայտարարութեան տպուած երեր թերթերու մէջ Յատաշի խմբագիր Շաւարչ Միարեանի դէմ անոր «Խորհրդածորթիներ Յ. Օշականի Յորեկանին Զգեզման Մասին» խորագրով յորդածին առիրով (Յատաշ, 20 Հոկտեմբեր 1946): Ընկերակցութինը մերժած է տոնել Օշականի յորեկանը:

<sup>51</sup> Ֆրանսերէն խանգարիչ:

<sup>52</sup> Ակնարկութինը կ'երբայ Փարիզին:

Խօսքը այս նշանաւոր դատավարութեան մասին է, երբ ծագումով իրեայ Տրէյֆիս ամունք սպայ մը մահուան կը դատապարտուի Փարիզի մէջ: Էմիլ Չոլա (1840-1902) այդ առիրով կը գրէ «Կը Դատապարտեն» խորագրով նամակ մը, յդուած՝ Ֆրանսայի նախագահ Ֆորին, որ կը մեղադրէ Տրէյֆիսը դատապարտումները: Նամակը մեծ աղմուկ կը բարձրացնէ. Չոլայի ու սեմականներու դէմ ցոյցեր կը կազմակերպուին. ընթացքին շատեր կը վիրաւորուին և հարցը կը ստանայ սոր հանգամանք: Գործին նիշանույն կ'ըլլան Երեսինանական ժողովը, բանակն ու ժողովուրոյը, ու անոր պատճառով ալ կ'իյնայ Պրիստի դակիմն: Խոռովութինները կը հասնին նաև Ֆրանսայի կողմէ գրաւուած Ակներիա, որ մեծ բիուզ իրեաներ կ'աւարէն: Աշխարիի ամրող մտաւրականութինը գօրավիզ կը կանգնի Չոլայի ու այս առիրով ան կը ստանայ տասնեակ հանգարաւոր գօրակցական նամակներ: Չոլա ֆրանսական բանակին մեծաւորները անարգած ըլլալուն համար, զինուորական դատարանին կողմէ կը դատապարտուի մէկ տարուան բանտարկութեան և 32,000 ֆրանը սուզանքի: Եւ բանի որ ան կարողութիւն չունէր այդ գումարը վճարելու, աճուրդի կը հասնին իր անշարժ գոյքերը: Ֆակտէ անունով իրատարակիչ մը նոյն գումարով կը զնէ աճուրդի դրաւած առաջին իսկ առարկան Չոլայի սեղանը և կը փակէ անոր պարտը: Ի վերջոյ, Տրէյֆիսի դատը կ'աւարտի հանրապետութեան նախագահին շնորհած ներման որոշումով: Չոլայի յիշեալ գրութինը բարգմանուած է նաև հայերէնի:

<sup>53</sup> Նկատի ունի գրող Հրաչ Զարդարեանը, որդին Ռուբեն Զարդարեանի: Ծնած է Խարբերդ 1892ին: Կրթութինը ստացած է Պոլսոյ Եսայեան Վարժարանին մէջ, ու աւելի եար զայն շարունակած Կարնոյ Սանասարեանին, Թիֆլիսի Ներսէսեան, Էջմիածնի Գէորգիան Ծնմարանին ու Երեւանի Թեմական դպրոցին մէջ, ապա՝ Պոլսոյ Կելլոնականին: Հետեւած է Սորպոնի Համալարանի գրականութեան դասընթացքներուն, և վերջապէս՝ Փարիզի Բժշկական Վարժարանէն վկայուած է որպէս ատամնաբուժ: Հաստատուելով Փարիզ, գրաւուած է գրականութեամբ, գրելով առաելարար պատմուածներ ու վեպեր: Աշխատակցած է սիմուրահայ մամուլին: Առանձին հատորով իրատարակած գործերէն են՝ Մեր Կեամբը (Փարիզ, 1934) և Որրացող Մարտիկը (1954):

<sup>54</sup> Արևմուտք, ազգային, գրական անկախ շարաբարերք: Լոյս տեսած է Փարիզ, 1945-1952: 1946ի վերջերէն եղած է իրատարակութինը «Կիլիկեան Ընդհանուր Սիութեան»: Առաջին շրջանի (1945-1946) խմբագիրները եղած են՝ Լենոն Սողեան, Բիւզանդ Թօփալեան ու Լենոն Շորմիսեան, իսկ երկրորդ շրջանին (1947-1952) Սեսրու Գոյումծեան: Ֆիշեալ գրութինը լոյս տեսած է Արևմուտքի նոր շրջանի թի 3 (90)ի մէջ, 30 Նոյեմբեր 1946, հետեւալ վերնագրով. «Օշական Կ'օրիներգէ Խորհրդային Հայատանը Ս. Գրիգոր Լուսաւորչի Բերմով»:

- <sup>55</sup> 1946ի Փետրուարի իր թիսով, Հալէաի Նայիրի ամսագիրը մամուլի տակ եղող Օշականի Վկայութիւն Մը հատորին էջ 72ի ծանօթազորութեան միացնելով էջ 28ի ծանօթազորինը, զայն ընթերցողին ներկայացուցած է իր կողմէ տրուած պարագայական վերնազիրով մը՝ «Օշական Կը Դատէ Հայրենի Բերքը Ըստանամեայ Վաստակին Ուժով» (էջ 278-281), որուն մէջ հայաստանեան գրականութեան մասին յայտնուած տեսակետերէն սրտնեղած, այսպէս կոչուած «Յառաջդիմական» ճակատի բերքեր բուն պայքար կը շրայագերծեն Օշականի դէմ, կասկածի տակ առներով նոյնիսկ իր հայրենասիրութիւնն ու ամրոջ գրական վաստակը:
- <sup>56</sup> Օրն Օրերուն, Խորհուրդ (Մեր Ժամանակներէն), Երեք Արար Եւ Մէկ Պատզամ, Երուսաղէմ 1947, 81 էջ:
- <sup>57</sup> Նշուած գրութիւնը, «Պատզամը» խորագիրով տպուած է Սիրուի Ի. տարուան 10րդ թիւն մէջ (Հոկտեմբեր 1946), էջ 189-192: Արևմուտքի մէջ անոր արտասպամին մասին ակնարկութեան շիանդիպեցանը Նշանեանի նշուած Մատենագիտութեան մէջ:
- <sup>58</sup> Ֆրանսերէն երգախոսը:
- <sup>59</sup> Մտեփանոս Միմեցի Ընարախաղ Միջին Դարէն, լոյս տեսած է Փարիզ, Տպարան «Արար», 1938ին, 128 էջ:
- <sup>60</sup> Նկատի ունի գրող Լեոն Չորմիսեանն ու անոր Կոսսակցութիւնները Եւ Հայրենիրը գիրը: Չորմիսեան ծնած է Պրուսա, 1896ին: Նախակրթութիւնը ծննդավայրին մէջ ստանալէ ետք, անցած է Պոլիս ու յաճախած Կեղրոնական Վարժարան: Մեծ Եղենին օրերուն, ապաստանած է Հալէա և երկու տարեշշրջան դասաւանդած Ազգային Հայկագեան Վարժարանէն ներս: Ծրջան մը վարած է Ազգային Առաջնորդարանի դիւանապետի պաշտօնը, ապա՝ տեղափոխուած Փարիզ, ուր խմբագրած ու հրատարակած է քանի մը թերթ և աշխատակցած բազմարի ուրիշներու: Լոյս ընծայած է տասնեակ մը հատորներ, առաւելաբար պատմագիտական բնոյրի, որոնց մէջ առաւել արժեքաւոր է Համապատկեր Արևմուտահայոց Մէկ Դարու Պատմութեան հինգիատորեակը (Պէյրու, 1972-1979): Մահացած է Փարիզ, 1980ին:
- <sup>61</sup> Չորմիսեան նախ եղած է դաշնակցական, ապա՝ հ:
- <sup>62</sup> Նկատի ունի Արևմուտքի խմբագիրներէն Մեսրոպ Գույումճեանը: Ծնած է Տէօրք Եօլ, 1899ին: Ծրջան մը ուսուցչական պաշտօն վարած է տեղույն Սիսուան Որրանցին մէջ: Տեղահանութեանէն ետք, անցած է նախ Մարտէյ, ապա՝ Փարիզ, ուր 1947-1952 վարած է խմբագրութիւնը Արևմուտք շարաբարերին: 1950ականներու կտերուն, անցած է Մամ Փառզո (Պրազի), ուր եւ մահացած է 23 Յուլիս 1959ին:
- <sup>63</sup> Նկատի ունի վիպագիր, բանաստեղծ, բարգմանիշ և կրթական մշակ Կարապետ Փօլատեանը, որուն ստորագրութեան յաճախ կը հանդիպինք Արևմուտքի թիւերուն մէջ: Փօլատեան ծնած է Մարաշ, 1911ին (այլ աղբիր մը կու տայ 1914 թուականը): 1915ին հասած է Տէք Զօր և հրաշքով փոկուած սպանդէն: 1921ին մտած է Հալէաի Ազգային Հայկագեան Վարժարանը, որն շրջանաւարտ ըլլալէ ետք անցած է ֆրանչիսկեաններու տեղույն Շիպենիի Վարժարանը, ապա՝ մեկնած Ատիս Ապապա: 1931ին անցած է Մարտէյ, ուր չորս տարի հետևած է Երկրաչափական Բարձրագոյմ Վարժարանի դասընթացքներուն եւ նոյն քաղաքին մէջ անցընելով իր կեանքի մնացեալ տարիները մահացած է 1986ին: Լոյս ընծայած է տասնեակ մը հատորներ, ինչպէս Կը Հրաժարիմ Հայութենէ... (Փարիզ, 1949), Զրոյցներու վեց հատորները (Գահիրէ և Պէյրու, 1952-1988), Արծիմները Անապատին Մէջ (Փարիզ, 1958) եւն: Լիր Անտրէ Մարսէլի հետ ֆրանսերէնի բարգմանած է հայ բանաստեղծութեան հատընտիր մը (Պէյրու, 1980):
- <sup>64</sup> Հայկ Պերպէրեան (1887-1978): Բանասէր, բարգմանիշ, որ ծնած է Պոլիս: Կրութիւնը ստացած է տեղույն Կեղրոնական Վարժարանին մէջ: Եզիպտոսի մէջ եղած է Ազգային Պատուիրակութեան բարգման: Հաստատուելով Փարիզ, նոյիրուած է բանասիրութեան առաւելաբար գրադելով Քիոզանդական և Օսմանեան կայսրութիւններու ժամանակաշրջանը ընդգրկող նիւթերով, մանաւանդ պոլսահայութեան պատմութեան

- վերաբերող հարցերով: Հայերէնի բարզմանած է օտար հայագէտներու հայագիտական բազմարի ուսումնասիրութիւններ, իսկ ֆրանսերէնի բազմարի հայագիտական յօդուածներ: Եղած է բարտուղար-խմբագիրը Փարիզի *Révue des Etudes Arméniennes* հայագիտական հանդէսին (1964-1977): Մահացած է Փարիզ:
- Պերպէրեան *Արևմտացի* մէջ ստորագրած է երկու գրութիւն «Զիւգանդին Եւ Անտիոք Փիլարտոս Կուրապահատին Օրով» (բարզմանուրիմ, 1946, թի 1(88), 2(89) և 3(90) և «Պ. Է. Թոփչիշան Եւ Արևմտահայ Աշխարհաբարին Միասնականութիւնը» (Ա. տարի, թի 18, 23 Մարտ 1947):
- <sup>65</sup> Նկատի ունի բանաստեղծ եւ արձակագիր Նիկոլոս Սարաֆեանը, որ ծնած է Պոլիս-Վառնա ճամապահին, շոգենակի մը մէջ, 1902ին: Նախակրորութիւնը ստացած է Վառնայի նիկունան, ապա Ազգային եւ ֆրանսական Մեն Միջէլ վարժարաններուն մէջ: Հանշխարհային Առաջին Պատերազմի օրերուն անցած է Ռումանիա, ապա Ռուսիա: Զինադադարին, 1919ին յաճախած է Պոլսոյ Կենդրոնական Վարժարանը, ուսուցիչ ունենալով Օշականը: Քենալական շարժումին պատճառով, կիսատ ձգելով Կենդրոնականը, ապաստանած է Փարիզ, որ անցուցած է կենարին մնացեալ տարիները, մինչեւ մահը՝ 1972: Սարաֆեան լոյս ընծայած է բանի մը հատոր՝ *Անգրաբտի Մը Գրաւումը* (1927), 14 Ձերրուած (1933), *Միջնարերդ* (1946) եւն:
- <sup>66</sup> Ֆրանսերէն յաջողակ:
- <sup>67</sup> Նկատի ունի Բենիամին Թաշեանը, որ ծնած է Աստաֆազար, 1892ին: Նախակրորութիւնը ստացած է ճնշտավայրին մէջ, ապա՝ Պոլսոյ մէջ, հետեւելով Հինդեանի «Նոր Դպրոց»ին: Մեծ Եղենի օրերուն արտորուած է Արիոն Գարահիսար, ապա անցած է Աստաֆազար, և՝ Պոլսոյ, Յոնաստան եւ հուսկ Եգիպտոս, որ երկար տարիներ պարապած է ուսուցչութեամբ: 1947-1960 վարած է խմբագրութիւնը տեղույն Յուսարեր օրաբերքին: Հեղինակած է բանի մը հատոր, ինչպէս *Արշակունի Հայաստանի Հազարամեայ Փառքը*, (Գահիրէ, 1950), *Ներածութիւն Հայ Գրականութեան Պատմութեան* (Գահիրէ, 1961), Թիւրմ Ու Թերիմ (Պէյրուք, 1968) եւն: Մահացած է Գահիրէ, 16 Նոյեմբեր 1971ին:
- <sup>68</sup> Վահրամ Թարուլ (1887 Պոլս-1943 Փարիզ): Բանաստեղծ: 1908-1909 մաս կազմած է Պոլսոյ *Ազրակ Շարարաբերքի* խմբագրութեան: Մեծ Եղենմէն վրկուած է խոսափելով բրական ոստիկանութեան հետապնդումներէն: Հեղինակ է բանաստեղծութիւններու երկու ժողովածումներու՝ *Հիմ Ու Նոր Տաղեր* (Փարիզ, 1940) և *Ամենայն Զգուշութեամբ* (Փարիզ, 1941): Մեծարենց իրեն ծօնած է իր «Ժրիկուն» բանաստեղծութիւնը, իսկ Թարուլ Օշականին նուիրած է իր «Փիատ» թերթուածը:
- <sup>69</sup> Հրանդ Սամուլ ծնած է Սարաշ, 1891ին: Նախակրորութիւնը ստացած է տեղույն վարժարաններուն մէջ, ապա մնացած է Ժամանական եւ նենամնան որրանցներուն մէջ, հուսկ մտած է Սիսի Ժառանգաւորաց Վարժարանը: Աւելի ետք ուսումը շարունակած է Տարսոն եւ Պոլսոյ: Համաշխարհային Ա. Պատերազմի օրերուն, որպէս սպայ, ծառայած է օսմանեան բանակին: 1920ին անցած է Փարիզ: Պոլսոյ եւ Փարիզի մէջ վարած է խմբագրութիւնը բանի մը թերթերու: Ունի բարզմանութիւններ եւ յօդուածներ զանազան թերթերու մէջ: Հիմնած ու ամրող տասնամեսներ բանցուցած է Փարիզի նշանաւոր Գրասուն Սամուլէանը:
- <sup>70</sup> Նկատի ունի Հրանդ Թալուեանը, որ ծնած է Պոլսոյ, 1902ին (այլ աղբիւններ կու տան 1904 բուականը): Կրութիւնը ստացած է տեղույն Կենդրոնականին մէջ, ապա անցած է Փարիզ եւ հետեւած գրականութեան ու արտեստի դասընթացքներու: Հոն երկար տարիներ խմբագրած ու հրատարակած է *Չուարընց հանդէս* (1929-1967, ընդմիջումներով): Հեղինակած է բազմաթի յօդուածներ հայ գրողներու եւ արտեստագէտներու մասին: Մահացած է Փարիզ, 1968ին:
- <sup>71</sup> Տիրան Ռուկերիշեան, Օշականի փեսան, միակ դատեր՝ Անահիտին ամուսինը:
- <sup>72</sup> Թէեւ տարերի նշուած չէ, բայց հաստատարար գրուած ըլլար է 1947ին:
- <sup>73</sup> Ֆրանսերէն լեզուի ծանրութեան հիւանդութիւն:

- <sup>74</sup> Ակնարկութիւնը կ'երբայ, 1922ին Պոլսոյ մէջ ներկայացուած իր «Նոր Պատկ» քառեախաղի բնականացման աղիբով՝ պոլսահայ նամուլին մէջ լոյս տեսած քազմարի ընադատական յօդուածներուն:
- <sup>75</sup> Ֆրանսերեն, առաջին հանգրուանը, առաջնակարգը իմաստով:
- <sup>76</sup> Նկատի ունի Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Վանքը, որուն ժառանգաւորաց Վարժարանին մէջ կը դասաւանդէր Օշական:
- <sup>77</sup> Նկատի ունի գրող և խմբագիր Ալյոսի Պարտամեանը, որ ծնած է Ակնայ Ապոչէյ զիւղը, 1886ին: Նախակրութիւնը ծննդավայրին մէջ ստանալ եար, ուսումը շարունակած է Մեզրէի Կեդրոնական և Կարնոյ Սահասարեան վարժարաններուն մէջ: Ռուսուցական պաշտօններ վարած է Մեզրէ, Կարին, Տրավելոն, Չորլո, Գոնիա և Կ. Պոլիս: 1922ին ապաստանած է Փարիզ, որ անցուցած է կեանքի մնացեալ տարիները: Առանձին հատորով իրատարակած է քանի մը գիրը ու դասագիրը: Խմբագրած է *Այս Եւ Այսիցից սուուր աշխատութիւնը* (Փարիզ, 1952): Աշխատակցած է նաև զանազան թերթերու:
- Պարսամեանան իր եղրօր՝ Մերուժանի հետ, Փարիզի մէջ խմբագրած է *Կնանը Եւ Արուեսոյ* (1931-1935 տարեզիրը, 1936-1940 ամսագիրը), որուն աշխատակցած է նաև Օշական: ԱՅ մէկէ աւելի առիթներով անդրադարձած է Օշականի գրականութեան, որուն նույրուած առանձին մենագրութիւն նըն ալ պատրաստած է: Օշականի հետ ունեցած է նաև նամակագրական կապ: Մահացած է 1965ին:
- <sup>78</sup> Ֆրանսերեն, շատ վնասակար, ինքնավնաս, տիաճ, վատառող:
- <sup>79</sup> Փարիզի յորելեանին Օշականի խօսքը կարդացած է զաւակը Վահեն:
- <sup>80</sup> Ֆրանսերեն համընդիանոր, մեծարանակ, խմբային:
- <sup>81</sup> Angine d'effort: Ֆրանսերեն սրտի տագնապ:
- <sup>82</sup> Ֆրանսերեն սրտի կարուած և տագնապ:
- <sup>83</sup> Նկատի ունի Սիրան Սեպան ու անոր խմբագրած *Երիտասարդ Հայուի գրական-գեղարվեստական ամսագիրը* (1932-1934 և 1947-1968), որ լոյս տեսած է Պէյրոր:
- Սեպա քոյրն է վաղամեռիկ բանաստեղծ Մատթեոս Զարիֆեանին: Ծնած է Պոլիս, 1903ին, որ ստացած է իր նախնական և երկրորդական կրթութիւնը: Աւելի նոր, տեղափոխուած է Պէյրոր, որիէ անցած է Միացեալ Նահանգներ և հետեւած Քոլումբիա Համալսարանի Լեզուներու Եւ Գրականութեան Բաժինի դասընթացքներուն, զորս աւարտած է պասկալոր արուեստից տիտղոսով: Խմբագրած թերթին կողքին, աշխատակցած է այլ թերթերու: Առանձին հատորով իրատարակած է *Պատմէցը* (1959) և *Սեղատորուին* (1960): Մահացած է Պէյրոր, 1973ին:
- <sup>84</sup> Խօսք կը վերաբերի Օշականի «Պալզարին Ալիրով» գրութեան, որուն առաջին մասը լոյս տեսած է *Արեւատարի Ա. տարուան 21րդ թիւին մէջ* (13 Ապրիլ 1947) և շարունակուած մինչև թիւ 26 ու յետոյ նաև թիւ 34 և 89 (3 Հունիս, 1948):
- <sup>85</sup> Ակնարկութիւնը կ'երբայ իր «Հայ Բանասիրութիւնը Եւ Եջմիածին» տսումնասիրութեան, որմէ հատուած մը նախացէս տպուած է *Սիլոֆի մէջ* (թիւ 3, Մարտ 1947, էջ 119-136 և թիւ 10 և 11) ու յետոյ նաև առանձին գիրը՝ «Արեւելահայ Բանասիրութիւնը Եւ Եջմիածին» խորագիրը (Ամբիլիս, 1948, Զ. +208 էջ):
- <sup>86</sup> Light-motif - Ֆրանսերեն յանկերդ:
- <sup>87</sup> *Չուարքնոց* պարբերաքերը գրականութեան և արուեստներու, լոյս տեսած Փարիզ, 1929-1967 բուականներուն, որոց ընդհատումներով: Խմբագիր Հրանդ Բալուեան: Նշանական մատենագիտութեան մէջ կարելի չեղաւ գտնել վերելի ակնարկուած յօդուածին մասին որեւէ նշում:
- <sup>88</sup> Նկատի ունի 1923ին ստորագրուած Լոզանի Դաշնագիրը, որ կնքուեցաւ Թուրքիոյ և Երուսալիմ քանի մը պետութիւններու, Ա. Նահանգներու և ճափոնի միջեն: Այս Դաշնագրով է որ հաստատուեցան Թուրքիոյ արդի սահմանները: Հոն ոչ մէկ յիշատակութիւն կայ Հայաստանի և հայերու մասին, քացի Թուրքիոյ մէջ ապրող ազգային

եւ կրօնական փոքրանասնութիւններուն տրուելիք ազատութիւններու վերաբերող հատուածէն:

- <sup>89</sup> Հաւանաբար պիտի ըլլայ *Arrière* անցած, շրջանցուած, ետև նետուած իմաստով:
- <sup>90</sup> Անահիտ Օշական Երուսաղէմի մէջ քարձրագոյն ուսում ստանալ եսոր, 1938ին կը յացողի իրեն համար բոշակ մը ապահովե՞ Փարիզի մէջ քժկութիւն ուսանելու և նոյնիսկ կը ստանայ ճամփորդութեան անցագիր: Սակայն վրայ հասնող աշխարհանարտոց պատճառ կ'ըլլայ, որ չկարողանայ մեկնի և շարունակել իր ուսումը:
- <sup>91</sup> Ֆրանսերէն ինքնակենսազրական:
- <sup>92</sup> Նկատի ունի խմբագիր, երապարակագիր, գրաբնադատ և դաշնակցական գործիչ Գուրգեն Միհրաբեանը, որ ծնած է Շապին Գարակիսար, 1890ի Յունիսին: 1907ին ասարտած է ծննդավայրի Մուշեղեան Վարժարանը, 1912ին Պոլսոյ Կեղրոնականը: Երկու տարի ուսուցչական պաշտօն վարել եսոր, 1914ին զինուորագորուած է օսմանեան քանակին: Զինադադարէն եսոր, Պոլսոյ մէջ գրադատ է ուսուցչութեամբ և խմբագրական աշխատանքներով: Աւելի եսոր, անցած է Գահիրէ, որ կրկին գրադատ է ուսուցչական և խմբագրական աշխատանքներով, մանաւանդ Յուսաբէրի մէջ, որոն ծառայած է աւելի քան քառորդ դար: 1947ին անցած է Միացեալ Նահանգներ ուր 1952ին ստանձնած է խմբագրութիւնը *Հայրենիք Օրաբերդին*: Տարբեր ժամանակներու վարած է քանի նը այլ թերթերու խմբագրութիւններ: Կատարած է նաև բարգմանութիւններ: Գրականագիտական գործերը հաւաքուած են *Քառորդ Դար Գրականութիւն* խորագործ հատորին մէջ (Գահիրէ, 1946): Մահացած է 25 Նոյեմբեր 1962ին:
- <sup>93</sup> Նկատի ունի Անահիտին առաջնեկը Թալինը, որ աւելի եսոր անգերենի բարզմանած է Օշականի գործերէն:
- <sup>94</sup> Սօս բրբերէն վերջին, սիսրէն ֆրանսերէն նորածնութիւն:
- <sup>95</sup> Նամակը կիսաւարտ է և նոյնիսկ ստորագրութիւն չի կրել:

### THREE UNPUBLISHED LETTERS FROM HAGOP OSHAGAN TO HAGOP CHAKERIAN (Summary)

MIHRAN MINASIAN  
mihran-min@gmail.com

Three unpublished letters of the renowned Armenian literary critique, novelist Hagop Oshagan (1883-1948) which are dated at 1946-47 are being published here.

These letters are addressed to the closest friend of Oshagan, Hagop Chakerian. Though Chakerian and Oshagan had corresponded frequently only a few of their letters have been published so far.

The three letters published here are of special value due to the fact that they correspond to the last stage of Oshagan's life.

The letters disclose the plans and projects of Oshagan regarding his books, *Hamabadger Arevmedahay Kraganutyun* (Panorama of Western Armenian literature), *Mnatsortats* (The Remnants), his life novel, and small research articles on contemporary Armenian writers. Furthermore, the letters shed light on Oshagan's health issues, his thoughts regarding the Jubilee celebrations in acknowledgment of his literary critical penship as well as his views regarding Soviet Armenia and the apathy he faced from a number of partisans.

